



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Ltn
V 360

1999.1.16

ԹԵՌԴՈՐՈՍ ՍԱԼՀՈՒՆԻ

ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ

ԹԵՌՈՒՐՈՍ ՍԱԼՀՈՒՆԻ

Կ. Ա. Մ.

ՔՐԻՍՏՈՆԵԱԿ ՊՈՀՃԱՏԱԿԸ



Ի ԶԱՐՍ ԱՐԱՐՄ ԵՒ Ի ՄԻ ՎԵՐՋԱԲԱՆ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵԱ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԱՏ Մ. ԱՇԽԵԱՆ
ՍԻՒՄՊԻՒԼԻՆ ԽԱՆ ՎԱՐԻ ՅԱՐԿ ԹԻՒ 35

1884

891.93-2

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԱՏ Մ. ԱՇԽԵԱՆ
ՍԻՒՄՊԻՒԼԻՆ ԽԱՆ ՎԱՐԻ ՅԱՐԿ ԹԻՒ 35

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Սոյն թատերախաղիու նիւթը՝ ծանօթ գրասիւրաց բազմարդիւն Հ. Դ. Ալիշանի ՅՈՒՅԻԿ ներով(*) է քրիստոնէւթեան հալած անաց մէկ պատկերը ։ անագործն հայր մը, Սուրէն, կը զոհէ ամէն ինչ կռասապարիչտ մոտածմանց ։ նորա ամեւսինը՝ Ազու իջէս կցուցնէ յանձին իւրում մայրական կաթումին գուցումնիր և այլ բարեմանութիւններուն ըստ կիր ծն ողաց որդին՝ Թէոդոր Սուրէն կապատառունն է Աթենոդոր) իւր պահն մէջ կը սուսան քրիստոնէի Հջմարառ թրանք Թիու Քամաւի լուրագիր եղած է Դատիոն՝ ծեր քանանց մը, որ Ազութայի յԱրբեկուռ կառաւցած հիւանդանուցին խնամահայրն է Խուրէն ի ճկառան ակարութիւն մը կենթագրէ Թէօդորի վրայ, բաց յետոց տակաւ տու տաւ կաւ կիմանց, փարձագ փոկ, որդւոյն կարծ եցնալ մոլորաւթիւնը. կկատղի. կաշխատի զանի համուել իսկ որդին չը չեր հօրը թիւր խրաստոց և սպառակաց և կը փախչի հայրենի տունէն. հայրը իւրացիւղեւու՝ որդւոյն կորուստը կորոշէ (ողբալի՛ վճռ.) կերթայ, կը համնի գէպի նորա առանձնութիւնը և կսպաննէ զանի ։ Բացի երկրորդական պարագանց-

(*) Տես Ա. Համոոր. 216-238

28 363

4 360 - 60

Ներէ, ասոնք կը ներկայացնեն ողբերգութեանս չորս
արարուածները՝ իրողութիւններ՝ որոնք կատար-
ուած են Գ. Գարուն խիստ վերջնրը, յամին 296.
Իսկ վերջարանը՝ որ սոյն թուականէն չորս տարի
յետոց տեղի կռւնենայ՝ Սուրենի մոլեզնութիւնը և
մահը կը պատկերացնէ գլխաւորաբար, որով կը վեր-
ջանայ ողբերգու :

Սոյն դիպաց վրայ ճշմարտատիպ՝ յաւելաղրու-
թիւնք զանց չեն եղած յնեղինակին կողմէ՝ զորս
(ինչպէս նաեւ խաղին բոլոր մասերը) գնահատել կը
թողումք թատերասիրաց ներողամտութեան՝ որով
քաջալերեալ պիտի թեւակովսեմք ապագային յայլ
օգտակար երկասիրութիւնս :

1882

Ներկայացման իրաւունքը Հեղինակին
վերապահեալ :

ԱՐԱՐՈՒԱԾ Ա.

[Սուրենի ապարանքին մէջ որտէ մը :]

ՏԵՍԻԼ Ա.

ՍՈՒՐԵՆ ԵՒ ԲԱԲԻԿ.

ՍՈՒՐԵՆ . — Խշան մը
ԱՂՈՒԽԹԱ . — Կին Սուրենի
ԹԵՇԻՌՈՐՈՍ . — Որդի Սուրենի
ԲԱԲԻԿ . — Խորհրդական Սուրենի ,
ԳՐԻԳՈՐ . — Կապեալ մը
ԴԱՄԻՈՍ . — Ծերունի Հայր մը
ԶԱՐԵՀ . — Կալանաւոր մը
ՍԻՐԱՆՈՑ . — Աղախին Աղուիթայ
ՀԱՄՐ ՊԱՇՏՈՆԵԱՅ ՄԸ
ՀՈՎԵՒ ՄԸ
ԶԻՆՈՒՈՐ ՄԸ :

ԶԻՆՈՒՈՐ , հաւատացեալբ



ՍՈՒՐԵՆ Քաջդ Բարիկի , բախտին յարավովովիս առնիւներուն առջեւ ինկած կը տառապիմ . աստուածակարը ինձ խոժոռ կը նոսին . խունկս և աղօթքս մինչեւ անոնց չնամնիր . քիչ մը յետոյ և ահա անոնց կայծակները զլսուու վերև պիտի փայլատաւ կին , զի , աւա՛զ , Աթենոգոր թշուառ վիճակի մը մատնուած է . չէ՞ այն պարկեշտ երիտասարդը , այլ խելացնոր մը :

ԲԱԲԻ ԱՐՀԱԿԻ Պիւրագրիու և , Տէր իմ , միշտ քու որդւոյդ համար . փոքրիկ հիւանդութեան մը դարմանը աստուածոյ զոհ մատուցանելն է , ուրիմն հրամայէ Աթենոգորիդ նոսնը և ահա պիտի տիւնին զանի դարձեալ ասողը և չքննազագեղ : Խնչ զարմանալի է աշխարհ , այն զօրապետը որ մահու գաշտին մէջ հսկայներու կիանքը կը հնձէ , նա՝ որ իւր վէրգերէն արիւնաներկ դաշոյնը հանելով թըշնամւոյն կողը կայծակի արագութեամբ կը միտէ և ապա գահապէժ ժայռերուն վրայէն եղջերուի պէս

ուստաստելով, գէտ ի իւր բանակը գալով յաղթու-
թեան վառքը կաւետէ, նու այժմ տղու մը թեթեւ
տիրութենէն կը զողայ միթէ կարելի՞ է որ Ո.թե-
նասայ նու իրական այդ մանուկը զից չնորհքներէն
մերժուի բայց ի՞նչէն է իւր տկարութիւնը :

ՍՈՒ. Ահ, մի հետազօտեր թշուառութեանս
գաղանիքը :

ԲԱԲ. Խնձէ աւելի որո՞ւ կրնաս վասահիլ, Տէր
իմ, կուզի՞ո զիս տառի անձկութեան մէջ թողուլ.
Բնքնանուէր բարեկամի մը սիրու գաղանեաց խո-
րան մ'է . ըսէ՛ ուրին, աղատէ զիս վաւթով
անզորմ տագնապներէն . . . :

ՍՈՒ. Մաֆկ ըրէ՛ . - Գիշեր մը անծանօթ ոպիէ
մը մշեալ կարծես, ուղղակի մեր զիմացի ծաւաս-
տանը գացի, տմայութեան մէջ խռկալու . տերե-
ւոց շըշին մը լսուեցաւ . գարձայ յիստ, և յան-
կարծ խաչածեւ լրյա մը վողվողից այն կողմը, ա-
նիծեցի, այն լսյար, որ նորողանդներու պժգալի
նշանն է, որ մարգկութեան հերձուած կըմրէր, այն
ատենիւրովին հայած անք ուխտեցի այդ մնար կրօնին
նման Յունայ, Հումայցւոց՝ որոնց ամեն մէկ զործը
ինձ սիրելի եղած է ժամանակէ մը ի վիր : Գոչե-
ցի յայնժամ. ի՞նչ է ուրին կրնքը, խարեսպատիր
տեսիլ մը, ի՞նչ է նորա հաւատալը, տփորսութիւն
գարձած օրէնք մը . այլ ի՞նչ կըսեմ նիրեցէք ինձ,
ո՞վ զիք, արգարեւ ձեր զօրութիւնը աննկուն է,
ուրին մի թողուք որ ամբարիշաւ շրթունք մը ձեր
որդութեան վրայ տարսելուսի . շամթահարեցէք

այդ կրօնիքին առաքեալուները . - բայց ինչ կը տես-
նեմ, նոյն միջոցին այդ խաչածեւ լոյսը երեւու-
թացաւ ինձ ափանս . . . ձեռք մը բանած էր
զայն . . . և այդ ձեռքը Աթենոզորինն էր, (առ-
աջակած) :

ԲԱ. Զօրացի՛ր, Տէր իմ, Աթենոզոր իւր ադ-
դատունմին խակակոն արիւնը կը կրէ, երբէք նո-
րանար կրօնքի մը երկրագալու ըլլալու չոփ մի-
մար չէ . նորա ախրութիւնը զից խորամորհուրդ
մէկ անօրինութիւնն է, օրպէս զի զու որդուոյդ
թոյլ տաս Յունաստան երթալ և հնոն կայսեր զին-
ւորական ծառայութեան մանել, վասն զի անգոր-
ծութենէ առաջ եկած է անոր սրտի տագնապը .
նա այժմ քաջ պարմանի մը եղած չէ, և հնոն վաս-
ուաւոր ապագայ մը կունենայ, և յևաց հայրեն-
եաց օպտակար անձ մը :

ՍՈՒ. Քաջկ Բարիկ, տակալին չես զիտցեր թէ
ի՞նչ է մօր մը սէրը . Ազակիթա նորա գորովագութ
մոյըր միթէ կը բամնէ՞ զանի իւր զրկէն . նա միշտ
կը խորհի թէ, ծաղիկը սատին վրայ, թոչունը
իւր բոյնին մէջ, և ժայռը անդունդին եղրը պէտք
է ըլլան : Ահ, Ազակիթա, քու այդ զաւակդ ան-
մըտութեանդ զոհն է :

ԲԱԲ. (Ձէսառէ) ի՞նչ տարօրինակ բնութիւն: (Յաք-
ճէր) Արգարեւ Ազութիթ ձշմարիտ մայր մ'է . նորա
զիթութեան և գորովանոց տարկայն է Արքենուտ
աղմիր քով կառուցած հիւանդանոցը, ուր առ
մը Աթենոզորի և անոր բժշկութեան իւր ի զար-

մանս կը խնամուին այնչափ թշուառներ . շատ ժամանակներ տեսած եմ ձեր սիրակցորդ ամուսինը , որ ոչ թէ իր իշխանուհի , այլ իբրև պարզ ազա- խին մը կը ծառայէ հոն : Հան պատապարելոց ա- ղօթքները անշուշտ պիտի կրնան բուժել որդւոյդ հիւանդութիւնն ալ :

ՍՈՒ. Մի յուսար բնաւ . Աթենսորի վիւտը թշուառութեան շունչ մը ըլլայ պիտի և իշխա- նական ճրագս պիտի մարէ :

ԲԱԲ. Ի՞նչ ահեղ գուշակութիւն :

ՍՈՒ. Հաւատա՛ թէ ես դից վրէժխնդրութեան մասնուած թշուառ մ'եմ , ուստի այսուհետեւ նոյս ապաշտապանութիւնը ստանալու համար իմ սահման- ներուն մէջ գտնուող բոլոր մահացուաց դից մե- ծարանք պիտի ուսուցանեմ որպէս և երբեմն . թող իմ բոլոր աշխարհս փառաբանութեան երգին մը ըլլայ :

ԲԱԲ. Ահա որդիդ կուգայ և ծերունեոյ մը կա- ռաջնորդէ :

ՍՈՒ. Խնքը չէ , այլ հրեշտակ մը որ մոլորա- քայլ մահացուն ի փրկութիւն կը վարէ :

—*—

ՏԵՍԻԼ Բ.

ՍՈՒՐԵՆ , ԲԱԲԻԿ , ԱԹԵՆՍՈՐԻ ԵՒ ԳԱՍԻՈՍ .

ԱԹԵ. Հայր իմ , լսելով ուս ծերունին Ձեր մեծութեան ստապագութ անունը , կուգայ իւր

տառապանաց գարման մը խնդրնլ Զենէ . արդէն իւր հիւծեալ և տժգոյն կերպարանքը թշուառու- թեան մատեան մ'է . պահ մը առաջ տեսայ վինքը որ Զեր ապարանից սմմին վրայ կ'ազգօթէր և եր- բեմն երբեմն արտասուաց կազակներ կը ցայտէին իւր նուազեալ աչքերէն , ուստի զթայեք որպա- պեազելի կացութեան :

ԴԱ. (ՄԵԿԱԿԵ) Խնքն է , Աստուած իմ : (Քար- ձը) ձանչցիր ով Տէ՛ր , քու հինաւուրց զօրականդ- նա որ բախտին խստութիւնները կ'արհամարհէր երթեմն , ոյժմ երկինք այս վիճակին մատնեցին վինքը . յիշէ՛ երիտասարդութիւնս , այն սուկեպինիկ ասարինները որ ասեն զու գեռ ևս մանաւկ անըզ- գոյց , ինկար թզենուա լճին մէջ , այն սուն , այս անզօր ձեռքերը փրկեցին զքեզ այն լճէն որ զե- րեզմանդ պիտի ըլլար . ա՛հ , երիտասարդութիւնը միշտ հրաշքներ կը գործէ :

ՍՈՒ. Գո՞ւ ես Վալմակ : (Է ՔԵԿԵ ՇՆԵ, ՁԵՐԵ ԱՆ- ԱՆԵՆԿՈՒՐ) : Որդեակ իմ , համբուրէ քու հօրդ փրկարաբին ձեռքերը :

ԱԹԵ. Ո՛հ , բարի ծերունի : (Է ՔԵԿԵ ԱԿԱՆՔՆ) :

ՍՈՒ. Քաջդ Բաբիկ , տես ահա փրկութեանս հրեշտակը սրուն համար յաճախ կըսէի քեզ , արդ ինչ պէտք է հասուցանեմք այս քաջարի զօրակա- նին , քեզ կը թողում լւա ընտրութիւն մը խորհիւ այժմ :

ԲԱ. Տէ՛ր իմ , սա զինւորական ծառացութեան մատնել ոճիր մ'է և ուրիշ ստորակարգ պաշտօն-

հերու կոչէլ՝ մեզանցել է նորս բարելաւ ընթացից գէմ ուստի ևս արժանի կը զանձնի զինքը Արքենուա ազքեր հիւանդանոցի խնամահաւոր կացուցանիլ, կարու է սա խր քաղցր լեզուաւ հիւանդաց և անկերոց աղջաները տանիկը, կիմոց ուստոցանիլ նուցա ծիծաղիլ աշխարհի ունայութեանց վրայ, սա շատ անցքիր տեսած կը թուի, ինչպէս իւր ծայրացեալ հասակը կը յայտնէ, և անանցմէ շատ բաներ ուստօ մած օգուաներ կրնան քաղել հիւանդանոցի պատուարեալք՝ վասն զի ծիրունի մը լաւ դաստիարակ մ'է :

ՍՈՒ. (Առ Դաստիա) Ուրեմն զքեկ, Արքենուատի հիւանդանոցին խնամահացը կացոցի (Դաստիա Հայուանալուաց նշաններ կը բնէ) :

ԱԹԵ. Այսուհետեւ հս յաճախ հնն պիտի դամ քու խրատուցդ ունինդիր ըլլալու, իմաստուն ալեւոր, և զքեկ միշտ ինձ խրատու սփախ ճանչնամ: (այս միջային Դաստիա էւ Ալենադոր իրարու հետ ըսելեացն իւ իւսուսէցն) :

ԲԱ. (Յած առ Սուրբն) Արդ. ի՞նչ կոսկոծներ կրնաս ունենալ դու որդուոյդ վրայ:

ՍՈՒ. (Յած առ Բաբէն) Մի՛ յուզեր արխանու յիշատակներ . . . ահ, տիսկը կիրեւութանաց ինձ դարձեալ, կը զողա՞մ:

ԲԱ. (Յած առ Սուրբն) Բայց, Տէր իմ, այդ մտածմամբ փոթորկայոյդ տանիկը կը զիզես զիլուոյ վրայ, Հոռովմայեցոց յաղթ ձեռաց ներքեւ իւապարպեւ շնորհներ կը վայելաւ, մինչդեռ ուրիշ

իշխաններ իրենց անձունկ սահմանները պաշտպա, ննու համար զից օգնութիւնը պազատելով, նոցա նուրիսալ զսներու ճենձերով կը վիճնքն կը միթազնեն, և տակաւին օտարաց անողորմ յարձակմանց նշաւակ են, իսկ զու տաձեան երջանկութիւն մը տրոզու մը թիթեւ ակարութիւն կը փոխանակիս, և իլլումն աղեսից առաքինին միմար մը կը կարծես, ո՞վ մարդկային զառանցանք :

ՍՈՒ. (Յած առ Բաբէն) Ի զուր կջանաս սիրոս քաղցր խսրանուրգներով որորելու. ևս ի վազուց սովորած եմ թէ վասքը՝ սոսուեր. հրճուանքը՝ ապշութիւն, յոյալ՝ պատրանք և հոճոցքները՝ չարանար մնուններ են. ահ, սիրոս կալէկոծի. տիսուր նսխազգացումնի՞ ինձ աղէտը կորուան. երթանք, որդուոյս ներկայութիւնը ինձ անհանդարժելի կը լլայ : (Առ Ալենադոր) Աթէնուոն'ր սիրեցեալ որդեակ, քեզ կը թողում իմ վազօնի բարեկամ (Դաստիա շացնելով) ըստ պատշաճի մնածարել. հարկէ է այժմ մեղ երթալ. նոր դաւ մը կը պատրաստուի. հոռմիշական արծիւը իշխանուկան ծիրանիս պիտի բղկաէ, ոյէտք է դարման հայթի ազթել այս չարեաց, օ՞ն քաջդ Բարփիկ (Սուրբն և Բաբէն Դաստիա) յարէտանց նշաններ կը բնէն և կը մէկն նէն :

ՏԵՍԻԼ Գ.

ԴԱՄԻՋԱՆ ԵՒ ԱԹԵՇՆՈՒԹՈՒ.

ԱԹԵՆ. Այժմ կը հասկնամ քու յայտնած ճշշմարտութիւնները, բարի ծերունի՛. միշտ կը յեկացեցի ի մասի արդէն այս բաները, բայց միշտ առատուղութեան մէջ կը թարթափէի. չէի կրնարխառվեալ միտքո հանդարտեցնել. այժմ կը հասկնամ թէ բազմաստուածութիւնը մարգկացին հընարագիտութեան արդիւնքն է. կոորդ մնանալը քուրմերու շահաստանն է. ա՞հ, պիտի կործանիք գուրք ասուածներ, մնափառապաշտ ռամիկը պիտի տեսնէ թէ ձեր գուռոզ ամբարտակները հիմնայատակ կործանած են : Ի՞նչ մարգկացին վայրագաթիւն, կարծեցեալ ասուածոց զարդոյթը ամողելու համար Ազատնմոն արքակից արքայն իւր գուսարը զո՞ն ըրաւ, Տրոպայի այդ հակայ յազմեալը չմտածեց անգամ մը, թէ անմեղութիւնը գերագոյն ստութեան մը կը զոհէր :

ԴԱ. Մարգկացին ազգին վրայ ծանրացող դաշերն իսկ կողբան այս անմտութիւնը. անցելոյն տիսուր յիշատակաց մէջ այս արձագանքը կը հաչէ թէ մարգկութիւնը քանինե՛ր գէալ ի կորառնան միհը գտնափթեց կուրօրէն ի հաճոյս դից, և երկնացին լոյսը խաւարամիներու առջեւ նուռաղեցաւ. քաջ սորդէ՛, որդեակ իմ, Պաղեատինի ահարկու ժայռերուն վրայ խրեցան Արամազդայ բարկածայթ շանիթերը և այն ասաղը՝ որ առաջին անգամ չու-

զաց հնի՝ անապասի ամպէ սիւնն էր որ գիտաւյէլ երանութեան բնագաւառը առաջնորդեց :

ԱԹԵՆ. Եկուր, զրկեմ զքեղ, աղես՛րդ հանձարեղ. նոյն ճշմարդիտ Աստուածն է որ զքեղ առիս կը զրկէ. ահա նոյն Աստուածը հօրս իշխանուկան փառաց ճամանչներուն հնոտ կը զարդուի. թշուառ հա՛յր, պիտի խոնարդի նա. ո՞հ. փոչի պէս պիտի մնիւթեռոյթ անայ. բայց պէ՛տք է արքանաշ. ես պիտի խորակեմ զիս Աստուածոյ հետ կապող շղթաները. թող ինձ մահ մնանչն, այն ատեն նոյն Աստուածը ինձ օգնութեան պիտի կուշիմ :

1986

ԴԱՄ. Իմօ Աթենոդորէ՛, ան՛ս տիկնիքերք պատմումանի պէս կը պատասի. քրիստոնէական կրօնը սաւառնապիեւ. կը թուշտի ստո անդ. կարհամարդէ մարգկացին ունայն ծիփերը, որոնք կոպառնան խեղդել զինքը մաղզօր մանկան մը պէս. անմիանե՛ր . . . աշխարհականի սուրը կը յոդնի, դահճին լախար կը փշրի մարտիրոսներու արեան մէջ, և անտի նորարծարծ կը ծագի լոյսն Քրիստոսի :

ԱԹԵՆ. Մա՞ն ցանկախ, որ երկնքի անհունութիւնը կ'ընդարձակէ անոնց առջեւ, զուարթնոց պարը արիւնոտ պսակ մը կը մասուցանն անոնց, անուշաբոյք ինսկիննաց ներքեւ կը հանգչին նոքա, երեմն յիշելով աշխարհը՝ որ իրենց մշապիշեր բանտ մ'էր :

ԴԱՄ. Այդ երանեալ հահատակաց կրօնին, քու նորընկան հաւատացդ պաշտօնեայն՝ Կատիոմն ես, սիրունկան պատամե՛ակ. քրիստոնէութեան կրած

հաղածանայց միշտ ականատես եղած եմ. այս սպիտակի ալիքս կրօնի պատերազմներու մէջ ճերմեցած են. ասսուածոց շանթերը՝ որոնց գորութիւնը կը ծաղրէինք, մեր վրայ կը թափթփէին կարծին. արևելք և արեւմուտք իրարու հետ կը մրցէին քրիստոնէութիւնը՝ յիմարութիւն կարծեցնելու համար: Երիտասարդութիւն՝ ազգին և հայրենեաց համար պատերազմնելով անցուցի, իսկ անկէ յետոյ երկնք զիս ուրիշ վիճակի մը առաջնորդնեցն. անկէ յետոյ սուրբ տեղ Խաչ ընտրեցի, սահաւարտի տեղ՝ կրօնաւորի գլխարկ մը, պատերազմի դաշտին տեղ՝ երկինքը, թագաւորին տեղ՝ Աստուած մը:

ԱԹԵ. Աւրեմն և ես չառ բարեբազդ եմ որ մտացս տարակյուները սոյն գեղեցիկ տոթիւ քեզ յայտնեցի, զինւո՞րդ Քրիստոնի. ես ալ կուղեմ քը բիշտոնէութիւնն արիւնաներկ պատմուածանն զգենու, ա՞հ, ինչ են զիցակրօն, զիցապաշտ ազգեր, եթէ ոչ դատապարտեալներ, որոնք երկնից կամարներուն տակ իրենց զղթայ կը կռւն. մարտիրոսներու ուրուականները կը չըջին յարաժամ տնոնց առջեւ, քրիստոնէական լոյս շողացնելով . . . անոնք կը փափաչին այդ լոյսէն, ինչպէս գիշերային գաղաճներ որոնք խաւարի մէջ կը ծածկեն իրենց չար ոգիները. թող գահին մը ըլլաց այդ լոյսը անոնց աչացը. իրենց ընթացքը թող՝ զիմակներու բաղխուին, զորոնք իրենք սիուեցին արիւնաթաթու: Ա՞հ, ի՞նչ է մարդկութիւնը՝ անմիտ լնակերութիւն մը:

ԴԱ. Եւ սակայն սիէտք է հրահանգել դանոնք,

և ոյց՝ մեր սարտաքն է, որդե՛ակ իմ. տիսմար և կոչտ անձանց ձեռօք նա տառապեցաւ. անորժանուան վերջն ժամը իւրաքանչիւր քրիստոնէի գերազոյն դաս է. սիրել թնամիները և ներել առնոնց, և ո՞չ ատաքէն ասո՞նք՝ առաքինութեան երկու թեւերն են, քրիստոնէի յաղթանակիները:

ԱԹԵ. Սիրեցեալ հայր, երթա՞նք Արքենուա, առաքինի մօրս սիրու և զթութեան հրաշակերար՝ հիւանդանոցը. պիտի տեսնես զանի հան որ անկեալները կ'ամուիէ, որբերը կը գգուէ, վիրաւորները կը գարմանէ. և իրաւամք քրիստոնէութիւն կը կատարէ. որչա՞փ արդեօք սիրու ուրախանաց այն ճշմարտութեանց վրայ՝ որոնցմավ դատարկ սիրոս լցուցիր:

ԴԱ. Երթա՞նք, բայց նախ համբուրիմ քրիստոնէայց Աթենուորը (ՀԵԿ հայութէ լին մեռոյ կը մինչէն) :
(ՏԵԿ հայութէ պահ հը ուրուոտ կը կւեայ) :

•••••

ՏԵՍԻԼ Դ.

ԲԱ. Յութիկ (Ա. Ա. Ա. Ա.)

ԲԱ. Ահա՛ Սուրենի իշխանութեան սահմաններուն մէջ քրիստոնէից գէմ հալածանքը սկսաւ . . . Սուրեն ոչ երիտասարդի և ոչ ծերունոյ կը իննայէ . . . կատաղի մանչմամբ կը հետազոտէ ամէն անկիւն ամէն խորշ . . . իւր երազին արդինքն է այս. ի՞նչ անմտութիւն, բնաւ թաղին վրայ չխորհիտ. ա՞հ, եթէ թագ մ'անենալի, աւելի դլաւիսմբարձր

կը բոնելի , ի՞նչ փոյթ թէ աստուածները բարկացեր են , ևս թագիս վրայ աղամանդ մ'ալ կ'աւելոցնէի . ի՞նչ քաղցր է համայնք . կը տեսնես զիմացդ ստրուկներ՝ որոնք դժուոտ նայուածքիդ կը նապին , օրհասականներ՝ որոնք արիւնաներկ սրացդ կը նապին , թշնամիներ՝ որոնք քու լուսաշող փառքիդ կը նապին . պէտք է խորասուզել սորուկը թշուառութեան մէջ , օրհասականը՝ զերեզմանին մէջ , և թշնամին՝ անդունդին մէջ . . . արդեք կենացս վերջալցայի՞ն ալիսի հանգախ թագակիր բաղդս . . . վրէժմնդիր պիսի ըլլամբ բախտին , պիսի խլիմ անկէ թագ մը կամ կայծալ մը . . ի՞նչու վարժուեցան ուրեմն այս ձեռքերը ի պատերազմ . . սյս կը հարցնեն ինձ ներքին ձայներս . կուրծքիս սակ՝ կրակ , և զլխուս մէջ՝ նպաստակ մը կայ , պէտք է մէկը միւսոյն համար վառեմ . . . բայց ծածկնելք այժմ մեր խորհուրդները . . . Սուրէն կու զայ ահա (աղ կողմէն Ասորէն ներս կը ճոնայ) :

—•••••

ՏԵՍԻԼ Ե.

ՆՈՅՆ ԵՒ ՍՈՒՐԷՆ

ՍՈՒ. Բնաւ չպիսի գաղրին մեր իշխանութեան տառապանքները , քաջդ իմ . աւաղակաց հրասախումք մը Վարամէր՝ ան թշուառ քուրմը կուզպակով սպաններ են :

ԲԱԲ. Վարամէր , բանուեցան ոճրագործները :

- 24 -

ՍՈՒ. Եռուամը ամէն կողմեր զօրագունդեր արձակեցի , որպէս զի անմնց հետքերը որոնեն և անշուշտ պիտի գանան . անզամ մը եթէ ձերբակալեմ զանոննը :

ԲԱ. Ի՞նչ պատիմ պիտի անօրիննես :

ՍՈՒ. Այս ոճրին զիք վրէժմնդիր են և պէտք է անոնց պատգամը ընդունել :

ԲԱ. Դիք զքեզ փոխանորդ կարգած են հոս , մահու և չորհաց :

ՍՈՒ. Ես պիտի խնդրեմ անսնցմէ՝ որ յանցաւորը Վահագնի մէնհանին մէջ այլուի ի տես ժողովրդեան , որպէս զի այսպէս անոր ժանտ միշտատակը միշտ արթննայ ամենուն մտքին մէջ . կարծեմ թէ այս զօրաւոր պատիմ մ'է :

ԲԱ. Բայց չմո մասաւեր թէ աստուածոց բարկութիւնը աւելի կը զրգուես , վանդզի իրենց պրագան օթեւանը ոճրագործի արեամք կը պղծես :

ՍՈՒ. Աղէկ կըսան , բարիսորհուրդ Բաբիկ , ուրիմն քեզ կը թողում անոր պատիմը անօրինել :

ԲԱ. Շնորհակալ եմ , տէ՛ր :

ՍՈՒ. Ահա կը բերեն :

—•••••

ՏԵՍԻԼ Զ.

ՆՈՅՆՔ ԵՒ ԶԱՐԵՀ (Կիւսաբներով)

ՍՈՒ. Կեցջիք , քաջ զօրականք , որ փութով յաջողեցաք գտնել յանցաւորը , վրէժմնդրութեան շմասնելու համար . Սուրէն լու կը ճանչնայ զձեղ

վարձատրիու կարևորութիւնը: (զբերը ինչու հունական նշան և շառաւեր էնէն) Յառաջ եկաւը ով դու , որ յստգնից ցար սպաննութեան վաս խորհուրդը յղանալ . Վարաժի արթնը կը բորբոքէ , ասուսւածոց այն արդինաւոր սպասարկուն իւր վերջին ժամանակէն , վրէծ գոչերէ , պէտք է անոր լիշտառկը յարդել . . պատրաստուէ , քիչ ժամանակն արդարութեան սրոյն պիտի մատնուի իս Բարիկ բարեկամիս ձևուամբ (կաւանուուը պաշտոնի անունը է կը ներէ բարբէն):

ԲԱԲ. (ՊԵՂԱՆՈՒՅԻ) Ո՞հ, սարսուռ մլ զգացի,
ի՞նչ հայեցաւածք :

ՍՈՒ. Խնդրվինքդ պաշտպանելու ազատ ևս , այս
է միայն քեզի արուած չնորհը :

ԱՅ.Բ. Փութա՛, ամէ՛ր, ժամ մ'առաջ հրամանդ
տալ, աստուածոց գրէծինսրութիւնը գոհացընե-
լու համար զա՞ն մը պէտք է, ահա ես. թշուառ
մ'եմ ես, որ իմ օրերս կը համրեմ, ինչպէս ա-
պուշ մը իւր շղթավին օզակները. թշուառութիւնը
կը ծագրէ զիս անվասում ինդութեամբ. մոլոր-
եալ մ'եմ, որ իմ օրերս կը համրեմ և իմ սափս
հետքերը արտասուօք ոռողեալ են, բա՛ւ հեծեցի
իմ կացութեանս վրայ, բա՛ւ վերքերուս վրայ հաղ-
զանեցի. կուգեմ աղասի մահուամբ :

ՍՈՒ. Եւ այդ գժպհի ազատութեան համար
ոճի՞ր բարձեցիր, վսա:

ԶԱՐ. Ե՞ս . . . ոճի՞ր, քա՞ւ լիցի, լ՞նչ անլուր
պըմարտութիւն :

ՍՈՒ. Եւ առկայն կը վկայեն դայն այդ արինեւ լուս գանձակներգ :

ԶԱՐ. Ոճրապործի չարփիք հաստատելու համար
միայն արխինկուաց ձեռքիք բաւակա՞ն են . պահ
մը տռաջ տեսաց երկու թշուառականներ , որ ի-
րարու հետ կը կուռէին . զայֆի բաժնելու զանանք
մէկսէկէ , յանկարծ անզթօքէն մէկը դուշոյնը հանեց
և միւսին կողը պիտի մխէր , արգիլեցի զանի . և
ափան , որ հարուածը վրիպիցու . և ձեռքիքա
վիրաւորեց . խկոյն երկուքն ալ վախան , և անտ
նոյն պահուն քու լրտեսներդ զիս տեսնելով ըլո-
նեցն՝ իրենց մնատի ճարտարութեան վրաց ու-
րախանալով . ի զն՝ ւր իրենց կը յացանէի իմ անմե-
զութիւնու , նոքա զիս խարեւաց մը համարեցան :

ՍՈՒ. ԹԱՇՏԱՎԱԿԱՌՆ, ՀԱՅԻՆ ԽԱՐԵՒՆՈՒԹԻՒՆԸ Մ-
ՀԱ ՀՈ՞Ն ալ կընես :

ԶԱՐ. Բայ արդէն, տէ՛ր, թէ մահուանէ-չեմ
վախնար, միայն իբրևս ոճրագործ, մահ ընդունիլ
ինձ ցաւ կը պատճառէ :

ԲԱՐ. (ՄԵԼԻՏՈՆԻ): Ո՞րչափ յուսահատ է իւր վիւ-
ճակէն, որ մահուան կը փափաքի:

ՍՈՒ. Զօրակա՞նք, դուրս տարէք զի՞նքը և
Բարփիկ բարեկամիս հրամանին սպասեցէք :

ԶԱՐ. (ՄԵԼԻՆՈՎԻ): Մնաս բարեաւ Սիրանոյշ, ԸԿ-
ՔԵՂ ալ չպիտի տեսնամ:

(Qoribebi Qoribebi 2rL...y...rL...q...r...r...k...)

ՏԵՍԻԼ Լ.

ԿԱՐՔԵՆ, ԲԱՐԵԿ ԵՒ ՍՊԱԾԱԿԱՐ ՄԸ.

ՍՊԱՍ. Տէ՛ր իմ, այս նամակը ձեր մեծութեան
դրկուած է:

ՍՈՒ. (Կոբռուլն յետոց) Բարձրասափան սպազ
մը առ իս հիւր գալլը կիմացնէ. այժմ անշուշտ
սահմանագլուխն մօտեցած է, ուրեմն երթամ
զինքը դիմաւորելու. քաջդ Բարիկ քեղ կը յանձնեմ
հոս ամեն կարգադրութիւն ընիլ՝ վայելուչ ըն-
դունելութիւն ընելու նորին բարձրութեան (Կեր-
նոց):



ՏԵՍԻԼ Ը.

ԲԱՐԵԿ ԵՒ ՍԹԵՆՈՒԱՐ.

ԱԹԵ. Արեցեալլի իմ Բարիկ, իմացայ թէ հոս
կալմաւոր մը քերեր են. ա՞ն, օգնէ ինձ անոր
ազատութեան համար:

ԲԱԲ. (Կշեռաւան յետուլ) Արգէն իմ հրամանէս ո
կափում ունի անոր կեանքը ու մահը:

ԱԹԵ. Խնչպէ՞ս:

ԲԱԲ. Հօրդ հրամանաւ:

ԱԹԵ. Ուրիմն ինձ չորհնէ անոր ազատու-
թիւնը:

ԲԱԲ. Բայց նա մարդասպան մ'է, պէտք է
մնացնել զանի:

ԱԹԵ. Կատեմ ևս այն որ իւր թշնամոյն չա-
րիքի տեղ չարիք կը հաստուցանէ: Վարած պար-
տաւոր էր լիբրեւ կրօնի պաշտօնեայ ներել չարա-
գործին:


ԲԱԲ. (Մեկոտե) Ի՞նչ գեղեցիկ ներշնչումներ,
յախտակից զիս: (Բոցք) Գեղ կը յանձնեմ ուրիմն
զանի, առաքինիդ Աթենողորէ:

ԱԹԵ. Շնորհակալ եմ, ո՞ւր է ինքը:

ԲԱԲ. Հս է (Ա Քիչն):

(Չէ Հարաբուն)

ԱՐԱՐՈՒԱՌ Բ.



[Ձուրակ մը . — Աչ կողմէն ժայռեր կը բարձրանան .
Զալ կողմէն հիւանդանցի մէկ մասը կերեւնայ . — իս-
ըլ լճակ :]

ՏԵՍԻԼ Ա.

ԱԹԵՆՈՂՈԲԻ (Ժայռերուն քրայ նոտած)

(Վ. արտէշար բայցառաշ ժամանակ աղջիկ յայներ
կը լսուին՝ զոր Անենողոր ժորի կը լւ յաժշտակուն , յե-
սոյ սորի կենե սուբէսունէտք) :

ԱԹԵՆ. Աղօթեցէ՛ք , հէք պատսպարեալք , որ
երբեմն թշուառութեան տակ կը հեծէք , այժմ
Աղութայի շնորհի այդ բարեբաստիկ միճակը կը
վայելէք . ձեր անցիալ կենաց կը տիրապիտէր բախ-
տը իւր գառնութեամբք . իսկ ներկային կը հոկէ՛
Աղութայ իւր քաղցրութեամբք . ա՛հ , Աղութայ
մայրիմ , քու անունդ սրտիս մէջ արձագանիք մը
ունի , քու սէրդ հագւոյս մէջ բարբոք մ'ունի , և քու
առաքինութիւններդ կենացս մէջ յիշատակներ
ունին : Վ՞նչ է մայր մը , գորտիսնաց պատկեր մը
նորա ակնարկը , նորա ժպիսը , նորա խօսքը

կող և որեւն այն մանաւկը զոր կը բառնայ զրկու-
սինդ . մայր , ի՞նչ քաղցր անուն , կը տեսնուս
ակարսութեանդ մէջ զանի՞ որ կ'արտասուէ , և երա-
նութեանդ մէջ որ կը ժպտի , արեւ մ'է որ քու վր-
րադ կը ճառապայմէ , ցնորեալ մը որ զքեզ կերպէ .
տիւնով մանուկը կը սորմի մօր մը ծնկաց վրայ
լինել բարեկութե առաքինի , նոյն մանուկը , մօր
մը թելազրութեամբ , երկնքի սաստվերուն եաւ՝
զորս անհանութեան աչքերը կը կարծէ՛ կը զանէ
իւր ամենազօր տէրը , իւր զիրկը ժողված բորբն
և անմեղը . ի՞նչպէս անշուշտ այդ ապիկար արա-
ռածը կուզէ բարի և անոնի ըլլալ , ուրեմն սիրեմ
միշտ մայրս զինու է պատճառ բարւոյն և անմե-
ղութեան . . . ա՛հ , մայր իմ , (Տրոխէն կոնդ կ'առանէ
վայրէն հը) :



ՏԵՍԻԼ Բ.

ՆՈՅՆ , ԱՐԱԽՈՒԹՈՒ ՆԻ ՍԻՐԱՆՈՅՑ (Հետարանացէն
ուսուառանը կուտան)

ԱՐԱԽ. (Առ Անենողոր , որ ժայռերէն վար չէ-
նելով դէռէ իւր ժէմ) Եկո՛ւ , սիրուն որդեա՛կ ,
քու առաքինութեանդ երախայրիքն ընծացեցիր ,
ոյն թշուառ կալանաւորը , որ հօրդ մոլիկնու-
թեան զոհ պիտի երթար Բարիկի ձեռամբ , եթէ
քու չփրկեիր . պահ մը տառջ ինձ եկաւ իւր շնոր-

հակալութիւնը յայտնելու քեզ համար , և ինձ ե-
րանի կուտար քու բարեմանութեանցդ համար :

ԱԹԵ. Քու առաքինի ողոյդ ներչնչումներն
էին որ կատարեցի այդ թշուառին վրայ , պաշտե-
մի մայր :

ԱՂՅԻ. Աթենոդոր , քու տեսքդ ինձ արդա-
մախառն ուրախութիւն մը կը բերէ . զքեզ տես-
նելով՝ մերթ կարտասուեմ , և մերթ կը ժպտիմ ,
հակառակ զգացմանց մասնուած եմ . քու այդ
գեղեցիկ հասակդ իմ գորովագեղ արտասուօքս տ-
ճած է . միշտ զքեզ տկարութեան մէջ տեսնելով
կը զողամ :

ԱԹԵ. Մայր իմ , ինձ համար մտածելով կը
հիւծիս հնագիտէ . ճառագովթ մ'նո , և քու կի-
նացդ ու տալը կը լլամ տակաւ , թոշուն մ'էիր ,
ես քու վանդակդ եղայ , և ծաղիկ մը , և քու
խորշակդ պիտի ըլլամ , ափսո՞ս :

ԱՂՅԻ. Մայրենի գորովանացս վրայ կողքաս ,
որդեհի իմ , գուն ինձ երկնից մէկ պորգեւն ես .
ահ , զրկէ մայրդ , որուն սիրաը միշտ քեզմով
կը բարախէ , հան ի՞նչ զգացումներ կաղմիւն այս
ժամանու քեզ համար . երբեմն ջախճախուած եղէք
մ'էի , զու զիս քնար մ'ըրի զքեզ երկելու հա-
մար , կայր մ'էի , զու ինձ լցոս տուիր՝ քու ա-
ռաքինութիւններդ տեսնելու համար , յուսահատ
ողի մ'էի , զու ինձ սփափանք բերիք՝ զիս երջան-
կացնելու համար . ահ , որդեհակ իմ , այնպիս
կը քեր կան որ մորդ կ'զգաց քան թէ կը բացատրէ :

ԱԹԵ. Մայր իմ , միշտ սուրբ գորավանաց հա-
մար կը խօսիս քու որդւոյդ , որուն տիեզերքը
զու ոս . քու մէկ ծիծալլէ՝ իմ կիսնքս կոսկեղո-
ծէ , քու սիրագ՝ մայրական սիրոյ բագին մ'է .
քու զրկացդ մէջ միացն երջանկութիւն կը խընդ-
րիմ . ո'րչափ կարասասուեմ լուելեացն , զի շատ ան-
գամ քու վշտացդ պատճառ կը լլամ : Հեք Աթենո-
դոր , բախտին ազդարի նայուածքէն խո ոված ես
միշտ :

ՍԻՐ. (Մէկուսէ) Անիծեալ ըլլամ այն բախտը որ
իմ սիրոյս խոչընդոտ կը լլայ :

ԱՂՅԻ. Անշուշտ քու նորուայսատ կրօնիդ ըզ-
քեզ կը փրկէ այդ տկարութեանց և ինձ կը պար-
զեւէ . մեծ յոյսերով լիցուցաբ երե այն ծերունին
խօսեալ ինձ հաս այդ կրօնին Շատիար . աչքերը
ճշմարտաթեան լուալ կը փակտաւակէին , ափս-
զային խորհրդաւոր գագանքը կը պարզէր ինձ և
անմանութիւն կաւեսէր :

ԱԹԵ. Ո'րչափ կը սիրեմ ճշմարտաթեան այդ
առաքեալը :

ՍԻՐ. (Մէկուսէ) Հապա զի՞ս . . .

ԱՂՅԻ. Նորա խօսքերը սրախ մէջ քանդա-
կուեցան , ո'րչափ խաբեալ մնացեր եմք մինչեւ
այս պահուն . Թագէսոսի և նմանեաց թափած ա-
րիւնը տակաւին չէ կրցեր մեր հայրենաց այդ
կեղաը մաքրիլ . անխորհրդաբար մեր երկիրն ալ
կը մասնակցի այն հավածանաց՝ որուն ամօջը ու-
րե ազգաց ճակտին վրայ զրօշմուած է . կը հին-

ձունին մեր սահմաններու մէջ անմեզաթեան բողոքաչիրը, կեանիքը անմառութեան մը զո՞հ կըլլաց միշտ, բայց ի՞նչու յուղուեցար :

ԱԹԵ. Ոչինչ, նախազգացում ինձ ախրութիւն պատճառ եց, բայց քու ներկացութիւնդ անմիջաւ պէս փարստեց զայն, անձկափ մայր :

ԱԴՅԻ. Ո՞չչափ տիրութեան հակառիւտ ես, Աթենողոր, այդ պատճառաւա ահա միշտ պալատը կը թողու և հոս կուգաս, այս անշուք վայրը՝ ուր միայն թշուառաց և անկերոց հեծեծանքը կը լսուին :

ԱԹԵ. Կասեմ ես այն պալատը որ քրիստոնէտթեան հալածանաց որդին եղած է :

ԱԴՅԻ. Աւա՞զ:

ՍԻՐ. (Ըէկուոչ) Ո՞չչափ ոժգին կը տրափէ սիրոս Աթենողո՞ր :

ԱԹԵ. Հմտ միայն դուն կհալածես այն թահճը մռայլը որ անմառութիւնը կը պարուծածէի. հայրո՛ խոթերայ և տղէտ քարմարու դերի՝ կուզէ կատարել աստուածոց կամքը, որ ասութիւն է արդարեւ. ինք ասով դժոխոց վառչուէր գործիքը կըլլաց : Ա՞րդ արդեօք ծշմարտութեան լուսավ պիտի շողան մահացուք, ո՞վ աէ՛ր. չի՞ն բաւեր այս չափ գոռեր քրիստոնէտթեան խելամուտ ընելու աշխարհ :

ԱԴՅԻ. Անշուշտ պիտի համի այն օրը, որդեռի իմ՝ ես կերթամ այժմ հայրդ իւր մոլար խորհուրդներին ես կեցնելու. մեղմարտը կը յիշե-

ցընեմ իւր պատճերը . իսկ դու ազօթէ մէր ազգատօնին և աշխարհի անդորր կացութեան համար. միաս բարեւ (իւ մէկնէ) :

ԱԹԵ. Երթա՛ս բարիսու . մայր իմ:

ՍԻՐ. (Երթալսա առեն մէկնուոչ) Ա՞հ, Աթենողոր հրեշտակու :

• • •

ՏԵՍԻԼ Պ.

Աթենոդոր (առանձին)

ԱԹԵ. Ա՞հ, սիրուն մայրիկ, հակառպատկերն ես հօրու բնիթացից . . . քու բարիւաւ գործերդ պիտի կրնա՞ն արդեօք արդիւել հօրս անդթութիւնը . մայրու ծնողական սէր կզգայ լիովին, հայրս մուլար կրօնից եւանդ մը կը չնչէ, թշուառ հայր, պիտի ճանչնաս անշուշտ քիչ ժամանակէն թէ ո՞րչափ խարուած ես : (Դաստիա Զարեհ Յափ հողեն գեռուանը կը ճոնան) :

• • •

ՏԵՍԻԼ Պ.

ԳԱՍԻՈՍ ԶԱՐԵՀ ԵՒ ԱԹԵՆՈԴՈՐ

ԳԱՍ. Գո՞հ եմ քու առաքինութեանցը համար, Աթենողորէ . Զարեհի պիտիւթիւնը քու գեղեցիկ անունդ կը հոչակէ :

ԶԱՅ. Որուն համար և ի ծունդ կուռայ քու
պաշտպանեալդ (ի ծունդ էլջաց) :

ԱԹԵ. (Բաւելով շախ վեր է հանել) Ե՛ւ, օ՞ն,
պէ՞տք է միթէ խսնարձի առաքինին և անմեղը :

ԶԱՅ. Ա՛ն, սիրուն երթառարդ, քու առա-
քինութիւնդ սրտին մէջ պիտի անմահանոյ, քու
պատկերդ միշտ արթնապով մոռքիս մէջ՝ պիտի
սորվեցնէ ինձ աշխարհային հոգերը մոռնալ և
բարեաց վրայ խորհիլ :

ԱԹԵ. Կը գովիմ զգացումներդ, եղբայր սի-
րեցիալ : (Այս ժամանակ բարեւ զբաց ողնայաց ճը կը ու-
սէ հետաներու իը հորեւաց) :

ԴԱՅ. Ի՞նչ է արդեօք այս աղմուկը, որդեալ
իմ Աթինուորդ . այս խաղաղ ձորակը երթէք որ և
է անսովոր բանէ աղմկած չէք . թշուառ ծերու-
թիւն, որ իմ քայլերս կը կապէ կարծես :

ԱԹԵ. (Որ անմէջապէս ժայռերուն Հըսյ կենէ)
Ի՞նչ է այս . . . զինորներ որ կապեալ մը կը
քաշկուան, կեցի՞ք անզութներ . . . ի՞նչ հար-
ուածներ կիշեցնեն խեզին զիսուն . . . անմեղ
մը կերեւի . . . կը մօտինան, այս՝ ճիւազներու
երամ մ'է, ով կատարութեանս, կուզեն անշնչա-
ցնել զանի . . . գի՞ու կը յանդգնիք անօրէններ,
բայց ո՛չ, անօրէններ չեն անոնք, աղմուտական
երեսութով մէկն է իրենց զիսաւորը . ո՞հ . . . իշխան
մ'է . . . բայց ո՞վ է այս յանցաւորը, որ այս
մարդոց վրէժինդրութեան մասնուած է . . .
ճանչցայ . . . ա՛ն ինքն է, թաղաւորին դատա-

պարտեալը . . . ահա եկան (Անենուոր ժոյակերէն զար
կըջնէ որ տրեն ավ կազմէն զնուուները կապեալ ճը
բերեն) :

ՏԵՍԻԼ Ե.

ՆՈՅՆՔ, ԳՐԻԳՈՐ (ԶԻՆՈՐԵՆԵՐՆ) ԵԿ ՀԱՄՐ ԾԱՌԱՅԵ

ԳՐԻ. Թողէք զիս, պահ մը ձեր թշուառութեան
վրայ ովբալու, իցիւ թէ իմ կրած տառապանքնե-
րըս ձեղ երանութիւն բերեն, հէք զինուորք .
բայց տեսէք, ահա վրէժինդիր Աստուած մը եր-
կինքնէն ձեղ կը նայի սպառնալից, զողացէք . . .
կը զթամ ձեր կուրութեան վրայ, կը զթամ ձեր
թագաւորին վրայ, նա ոճիրներով կակսի իւր թա-
գաւորական կեանքը . ա՛ն, Տրգա՛տ, ո՛րչափ շուտ
կը մոռնաս քու հաւասարիմ սպասարկուգ, երէկ
զեռ ինձ հաւասարորդ մ'էիր՝ ինձ բարեկամ,
այսօր հզօր թագաւոր մը՝ ինձ թշնամի, ո՛հ իրա-
կանութիւն և երազ ո՛րչափ իրարու կը մօտենան .
նա իւր փառաց ճանանշներուն հետ կը խառնէ
իւր ատելութեան հուրը, Խոսրովի մահուան վրէժը
իմ հօրս սրով . անզութ հայր, ոճի՞ր զործելու
համար իշխանական ծիրանին հաղած էիր . քո-
այց զործած եղեսնդ շատերու կորստեան պատ-
ճառ կըլլաց: (Ճառան էլջած) Ով տէր, զթա՛ հօրս
օրհնէ՛ հայրենիքս, և յիշէ՛ Տրգատո . յանխոն-
նական բարձունքէդ, յգէ՛ քու ողորմած բազուկ

կերակրմանդնելու համար իմ թշնամիներս , կազդռու քելու համար վրձխնդիրներս . . . դժա՞ անոնց պրայ :

ԱԹԵ. (Անը կը ճօտենայ և շնչի սուէի կը հանե և ժայռեբուն սուրուոց վիտուուշ բնուկան նորուբունի ճը քրայ կը նառեցնէ) Հանդէ՛ հոս , առաքինի տառապեան՝ քու վշտերդ մեր անմտութեան սպիներ պիտի ըլլան :

(Այս պահանա զինաբները դէռ է խորը կառշաբն)

ԶԱՅ. Ի՞նչ տժգոյն կերպարանք , ի՞նչ արգու հատելի կացութիւն , այս առանձնութեան մէջ պատ մէ՛քու վշտերդ , եղկելի զու՛ :

ԴԱՅ. Միմէ՛ թշուասութեանդ պատճառը հօրդ ոճի՞րն է :

ԳՐԻ. Ա՞ն , ո՞չ , այլ այն ճշմարտութեան զեզումը որ անծանօթ կը մնայ շատերուն :

ԱԹԵ. Եւ զու քրիստոնեա՞յ ես , ուրեմն զու ես զից արհամաքնովը , Եկեղեաց գաւառին մէջ կուոց պատճնը մերփողը : Դու քրիստոնեութեան յաղթանակը պանծացնողը , ուրեմն օրհնեալ ըլլաս յաւիսան :

ԴԱՅ. Ճանչցի՞ր , ո՞նայր տառապեալ , քու սիրած կրօնիցդ պաշտօնեացն Դասիս . թէե քու մարտիրոսական լրւասնեա ընթացքիդ արժանի չէմ եղած հետեւելու , բայց երկինք զիս միշտ այլոց խորհրդատու կը ճանչնան . քրիստոնեութեան համար կրած շատերուն տառապանաց քավ իմ վշտելու ալ ստուերի հետքեր թող ըլլան . կըսիրեա

վշտապնիլ ևս այս կրօնին համար հոս , որպէս զի երջանիկ ըլլամ հոն :

ԳՐԻ. Ուրափս եմ որ գերեզմանիս արհաւիրքը՝ ձեզ քացցր խօսքերավ կը վարատէք , ևս զո՞ն պիտի մեռնիմ Արտաշատի խօս վիրապին մէջ , այն գաւանագոյն շիրմին մէջ՝ որ անմտին սարսափ կ'ազգէ , իսկ քրիստոնեին՝ յուսոյ և երանութեան զգացում մը կը ներհնէ՛ : վիրա՛պդ Արտաշատի , դմուեայ օմեւան իմ , անզորդութեան երեւոյթ մը ունիս ինձ համար , քու խորութեանդ մէջ պիտի հանգչեցնեմ իմ վաստակարեկ զլու հոս . հո՞ն , հո՞ն կ'ուզեմ հանդչիլ :

ՔԱՅ. (Մուշտէրէբոբը) Ի՞նչ կը տեսնիմ , ո՞վ երկինք , ահա ապագայն ինձ կը ներկացնայ յուտածպիս , Արտաշատի խսրիեկն լրց մը կը ծաւալի , միսեալլ կը վերկենցափի , մոռացեալլ կը յայտնըտի , և թագաւոր մը իւր մալիկնութիւնը սանձեւով փրփրիրափի կը յառաջանայ գէպի ի մէկուն , ո՞վ է այդ . - Հայրենինաց պահապան ոպին կմտաի , թագաւորը անոր ոտքիրը կը համարուէ , նա կօրհնէ զանի , և կը բժշկէ . հակայ մէ՛ նա որ չհարուածեր , առիւծ մը՝ որ չյօշուաեր իրեն դիմունիրը . հիւծեալ և տկար հայութեան փրկութիւնը կ'աւետէ , կը ներէ իւր թշնամնաց , յեսոյ կաւանաց ուուրը նշխարաց առջեւ կանգ կ'առնէ , և անոնց վրայ կ'արտասուէ : Ո՞վ է արգիօք հայուն այս վրկարարը , այս լուսոյ վարուը :

ԳՐԻ. Թուղ արդ լրցը գերեզմանիս թափանցէ՛ և իմ ցամքած ուկրներս վիրակենդագնէ : Կո

կերթամ այժմ մինհեռու այն Աստուծոյն համար՝
որուն սիրով կը բարախիէ մեր բոլորին սրանքը ·
սիրտի ինդրիմ հան յարիանականէն՝ արգահատի՛
ձեր ոզրում կացութեան վրայ, և պատրաստել ձեզ
արժանի իւր զորպահնաց · իցի՛ թէ տհանուկինք
՚ի մօտոյ ամենքնիս իւր գահոցից շուրջը, և հրձ-
ուէնք երկնալին տագախողը հնչելով որ կը
կոչէ յուրախութիւն երանեալները · ա՞հ, աշխա'րհ,
քու ծաղիկներդ զագրահու բայսեր են այն ծաղ-
կանց քով որ փերին բուրաստանը կը գեղազար-
դեն, քու հրապարներդ՝ ոսկեզօծեալ ձանձրով-
ներ են, և քու բերլութիւններդ՝ բաղդին կա-
տակները · տգէ՛տ մարդկութիւն, որչափ անոնց-
մով կը զառածանին, ուրիմն հարկ է ըսկել քիզ
«մաս բորեաւ» և երկնայնց հետ հրձուելու վաւ-
թալ, և գուշք, Գաափոս և Աթենոգոր, որ մար-
մաքմակի կը նայիք շըմայներուս, որ արտասուօք
կը զիտէք աղէտներս, որ հեծութեամբ մահս կի-
զերեսէք, թողուցէ՛ք մարդկալին զառանցանքը
և արփութեամբ ըսէ՛ք ինձ «երթաս բարեաւ» և
այդ՝ իմ հանդիսաս պիտի ապահովէ :

ԱԹԵ. Ու՞՞ր էր թէ մինք ոլ քու երանութեանդ
հաղորդ ըլլայինք :

ԴԱՍ. Մանաւանդ ինձ՝ որ ձերութեանս գտու-
նութեանները կուզեմ ամոքել անմահութեամբ :

ԳՐԻ. Դեռ մի՛ աճապարէք, այլ հոս ձեր կի-
նաց սուզ ընթացքին մէջ մոլորեալները լուսաւու-
րելու ջանացէ՛ք, թող քրիստոնէութեան խաչը
բարսակէ՛ ձեր ձեռքով զիցանուէր բազինները, և

մնանց վրայ սաւաննի ճշմարտութեան գրոշը, որով
տառապիհայները ուրախանան : Ողջամի՛ կեցջիք,
օրհնեցէ՛ք միջու տէրը և զուք յայնեամ օրհնեալ
սիրտի ըլլաք : Բաժանման ժամը մօտեցու · այժմ
Զեղ և աշխարհի հարկ է ըսկել մնացք բարեաւ :

ԱՄԵՆՔԸ. Երիթա՛ս բարեաւ, ճշմարտութեան
նունասակի: (Ալեքսանդր Գայուս Դրէշոր և Քէնականնին :

Համբ Խառացն աւշադրութեամբ զանոն կը դէռէ ·
շնուրու Երիթալու շարժուածէր կը են և կաղեալը իրէն ց
Եղ առնելով և մէկնէ :

ՏԵՍԻԼ Զ.

ԴԱ.ԱԽՈՅ. Աթենուոր ԵԿ ԶԱՐԵՆ

ԴԱՍ. Որդիակիմ Աթենուորէ. ո՛րչափ յուզեց
զիս այս առաքենին, այժմ ևս քեզ համար բան մը
կը խորհիմ, պէտք է քրիստոնէութեան գրօշմը
հաստատել ձակախդ վրայ, պէտք է զեկող մղրակի
որպէսզի երկնային չնորհաց պատրաստ ըլլամք ·
պէտք է Աթենուորը, թէոգոր ընկել :

ԱԹԵ. Ո՞հ, ի՞նչ երջանկութիւն կը պարզէ իս
ինձ այսօր, քու ինձ առած յորդորներէդ գերա-
զանցն է այդ՝ զոր կընծայես ինձ : Հա՛յր, քու
այս բարեկամդ անմահութիւն կ'աւետառոքէ :

ԴԱՍ. Ուրիմն պատրա՞ստ ես :

ԱԹԵ. Հա՛պա · ինչ զեկոցիկ փոփոխութիւն
սիրտի բերէ ինձ այդ · այսունակե. թէոգոր երջա-
սիկ է :

ԴԱՍ . Ո՞հ , իմ բոլոր յայտերս կիրականապնդեն ,
ովրան շառաւ թվաք քրիստոնէալ թեան . ուրիմն եր-
թանք մօտակայ ընակ մը՝ ասաւածապին լուսով փայ-
լելու . թէև շատելքան գաղանաւար այս պաշտօնը
մասուցած եմ , բայց ոչ անչափ բերկրանք զգա-
ցած եմ որչափ այժմ : Կրթանք . (Հայ կողմէն կը
Քիլէն) :

ԶԱՐ . Ես ալ երթամ հիւանդանոցի թշուառ-
ները պատիեմ . (Հիւանդանոց կը ժողոայ) :

(Տեսաբոնց պահ ճը թափսոր կը հնայ)



ՏԵՍԻԼ Է .

ՍԻՐԱՆՈՅ (Հայ կողմէն աեսաբան հուսակայ) :

ՍԻՐ . Անչ բուռն կիրք է այս որ իմ քայլերս
հոս կառաջնարդէ . բոց մը՝ որ աղիքս կը գալարէ .
Աթենսպո՛ր , զու զիս այս վիճակին մասնացիք , մինչև
հոս քու սէրդ զիս կը մէկ . աւանց քեզի աշխարհ՝
մոթ բանամէ՛ ինձ , և ի ի կրքերս՝ առաւականներ՝
որոնք զիս խեզգել կապանան : Անչ եմ ես . —
մուրացիկ մը որ քու զիսս մէկ նազուածքդ կը
խնդրեմ , քու մէկ ակնարկիսվէ սիսակ վիրաճնիմ
ևս իմ յառահասաւթենէս . իմ սրախս թիբթերուն
մէջ քու մշատակի զրոշմէյի , բա՛ւ քու սիրովի
առչորեցաց , ա՛շ , թէ՛պ որ բնութիւնը իւր արդար
պահանջաւմը ինպէտ , թէ՛պ որ զրացաւմները հապա-
տակին նարս կամաց . . . Ու՞ր ես , Աթենսպո՛ր ,

ով'րդ իմ . . . ի՞նչպէս պիսի յայտնեմ իմ ուրու-
մնար . . . արդեօք պիսի մերժէ . . . գերսախաւ
աղախնոց մը սիրալ կընգունի՞ իշխանարդի մը . . .
ա՛հ , ասոր վլոց մոտածելը ինձ սոսկում կը բերէ . . .
ահա սանաձայն մը , անշուշտ ինքնէ . . . ծածկու իմ
(Երաբանին մէկ անկիւնը կիսովին կը պահուածու) :



ՏԵՍԻԼ Ը.

ԶԱՐԵՀ ԵԽ ՍԻՐԱՆՈՅ (պահուածու) :

ԶԱՐ . Ո՛րչափ հեղձուցիչ է Հիւանդանոցի օգլու
փոքր ինչ ազատ չունչ առնեմ : (Պահ մը ճուայացը
Ճառակ հուսակայ) Ի՞նչ պիտի ընէ արդեօք Սուրենս ,
երբ որդւոյն քրիստոնէայ ըլլալը իմանայ . անշուշտ
քիչ յատոց անեկ պատերագմը պիտի սկսի հօր մը
գործիմանոց և զից վրէժինքութեան մէջ : Ո՞հ ,
Աթենսպո՛ր , գժրախաւ զոհ մը պիտի ըլլա դու :

ՍԻՐ . (Պահուածու) աեղէն կէս մը Երանելուլ)
Ախոնս , ինքը չէ :

ԶԱՐ . Կարծեմ ձայն մը լսեցի . ո՞վ է արդեօքչ
(Երաբանին անուանուած թեսք խօրը) Ա՞հ , օրիորդ մը . մօտեա-
ցիր , ո՞վ ես զու (Աթենսպոյ աեսաբանը կուտայ) : Ահա
ինքնէ որ ամէն զիսեր երազիս մէջ կուգայ զիս
խոսկիրու . խօսէ՛ և քեզ նոյնափէս կըլլա՞յ յարածուն

ՍԻՐ . (անուանուած թեսք) Գու ուրդ՝ ցնորդ մ'է :

ԶԱՐ . Իզմուր կը կիզեքես ոիրսու . գեղեցկալոյս
ասող մ'ես զու կըսին հորիզոնին վրայ ր

քու սէրդ յու սահմատովթեանս առ ջև թաւմք մը , և
քու զուարիթ խօսքերդ երջանկութեանսնավսերգանո-
քը պիտի ըլլան : Ա՞հ , Ալբանա՞յշ , երեւակայէ՛ ան-
գամ մը սրտիս մէջ ծաւալած հրդեհը՝ որուն բո-
ցերով պիտի տեսնես հոն քու անունդ . քու սիրավդ
կը մոլեպնիմ :

ՍԻՐ . Ի՞նչ կը խօսիս . յաւիտեան թշուտ՞ու ընկէ
կուզես զիս , հէ՛ք երփառաւարդ . իմ պաշտած կուռ-
քըս Աթենոգորն է , ևս անոր բազինը պիտի ըլլամ :

ԶԱՐ . Աթենոգոր , իմ աղասարան ըս ինձ հա-
կառակո՞րդ կընես , ուրեմն մահն է իմ բաժին :

ՍԻՐ . Ո՞չ , ապրէ՛ , և մեր երջանկութեան վկա-
յունի՞ր :

ԶԱՐ . Ի՞նչ կըսես , քնքոյշ արարա՞ծ , ա՞յդ
կերպագ թշոււառովթեան կը դատապարտես սիրա-
մը , որուն ամէն մէկ բարափամունքը՝ սիրոց սար-
սուներ են . ո՞հ , զի՞տ՝ ինձ՝ գծբափտ կացութեանս , և գրկէ անգամ մը զիս . մի՛ ծիծազիր
անմտովթեանս վրայ , որ զիս առ քեզ ընդ քարշ
կածէ , մի՛ թողուր որ կենացս հետքերը արտաս-
ուոք ողովին , ահ , ի՞նչ է սէրը , հեշտալի երազ
մը՝ որուն իրականութիւնը դու պիտի ըլլաս .
կուգի՞ս մնաթել զան առանց գանիճ ըլլալու .
տի՞ս զորկանար և պակտառական կերպարանքս , որ
դիտոթիւն , զիթոթիւն կաղաղակէ . կեանքէն
գէպի զերեզման անցք մը կայ , այդ անցքին կը
հոկէ սէրը , եթէ հեռանայ նա , այն առնեն կեանք
և զերեզման նման ըամներ կըլլան , ուրեմն , Ալբա-

րանո՞յշ յանուան անուանդ , կեանքս գերեզմանի
մի՛ փոխարկեր :

ՍԻՐ . Զե՞ս կընար օգնել յուսահատ կացութեանդքէ
(Երթուղու առեն մէկառու) Ո՞ւր ևս , Աթենոգո՞ր :

ԶԱՐ . Կեցի՞ր , ու՞ր կիրթաս , սիսո՞ս , հուա-
ցաւ , ուրեմն իմ վիճակս բնու չպիտի բարւոքի ,
իմ սէրս արտասուոք պիտի անցնի . հէ՛ք Զարեհ ,
չե՞ս լսեր թռչնոց զուարիթ գոյլայի կները , անսնք
թշուառովթեանս արձագանգներն պիտի ըլլան .
չե՞ս անմներ դարնան պարզեները՝ ծաղ-
կունքը , անսնք ընթացքիս վրայ փաշեր պիտի
ըլլան և Ալբանոյը մահուանս արհաւիրեն պիտի
աւելցնէ . կենացս մրցիկն պիտի ըլլայ նա , և ես
ուկար ցօղուն մը (յաստեղու մէկանդանոց իբրեայ) :

ՑԵՍԻԼ Թ.

ԳԵՍՍԻԸ (Յախ հողոն յամբուայլ ուսարտանը կատայ) ։

ԴԱՍ . Դիս չէ եկեր իմ սիրասուն սանս , ո՞ր-
չափ խորին կերպով կը հաստատուին առաքի-
նութեան արմասները . . . երբ այն երջանիկ փո-
փախաւթիւնը ստացաւ խկայն ինձմէ բաժնուեցաւ
և փոթիաց իր սիրեկի մօրը իմոցնել . . . ուրափառ
ցի՞ր , ո՞վ մայր , որդիկ երկնացին եղաւ , այժմ
ասուած ային զօրութիւնը կը հովանաւորէ՛ ասոր .
յորդալցո արև մը կը լուսաւորէ զայր , թէտքո՞ր ,
նոր յաղթառակ մը կը չնորհես ինձ , ծերութիւնս

նոր վասքով մը կախափես, որդեակ իմ թէոդօ-
յէ' . . . ահա կուգայ . . . ի՞նչ հրիշտակային
կերպարանք:

ՏԵՍԻԼ Ժ.

ՆՈՅՆ ԵՒ ԹԷՌՈՐՈՍ

ԴԱՍ . Վերջապէս եկոր, միրելի որդեակ իմ.
երբէք զրիզ այսքան պայծառ չէի տեսած (Այ-
ձաճբարէ): Բայց ի՞նչ կը մտածես :

ԹԷՌ . Ոչինչ, հիմա անտառէն անցած պա-
հուս տեսայ, տռանց տեսնաւելու, հայրս և բա-
րիկը՝ որոնց կը հաւելէր համբ ծառայն. ծածկուե-
ցայ խորյոն, և այնչափ մօտէս անցան որ որդչակի
անոնց խօսքերը լսեցի, և ուրիէ հասկցայ թէ այս
օրուան եղած պատահարաց լիովին անզեկացեր
են. հայրս միշտ զորավանոք անունս կը միմնջէր
և բարիկ զանի համազելու կը ջանար, խեց
հոյր :

ԴԱՍ . Կրնա՞նք դանոնք մեր երանութեան մէջ
ըստունիլ :

ԹԷՌ . Ոչ բնաւ, արդէն այս եղած խօսակ-
ցոթեան միջոցին հայրս քրիստոնէից դէմ հայա-
ծանքը ստանկացնելը կը յայտնէր և դից երկր-
պագուները յարգել :

ԴԱՍ . Կը դոգմ՞ո :

ԹԷՌ . Ի՞նչ բանէ :

ԴԱՍ . Հօրդ սպառնութիքներէն :

ԹԷՌ . Խթէ շանիթ մ'ալ ըլլայ, երբէք :

ԴԱՍ . Թէոդոր, տե՛ս երկինքը ո՞րչափ գեղե-
ցիկ է :

ԹԷՌ . Զիս հա՞ն կը հրաւիրես, պատրաստ եմ:

ԴԱՍ . Զե՞ս ուզեր, որդեակ իմ, գերմանիսիս
կրոյ ափի մը հող նետել :

ԹԷՌ . Զե՞ս ուզեր շուտով զիս հոն պատ
ի գլուխ տեսնել :

ԴԱՍ . Հապա ձնս՞զք :

ԹԷՌ . Թող հուեէս զան. Աստուած մը կը
կանչէ զիս :

ԴԱՍ . Աւրեմն եկոր զրկեմ զքեզ (Այ Քընունի):

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՈՅՆԲ ԵՒ ԶԻՆՈՒՈՐ ՄԸ

ԶԻՆ . («» ԱԵՐԴԱ) ՏԵՌ իմ իշխանորդի,
հայրէ այս ժամուս կարևոր բանի մը համար քեզ
կը կարօսի, ուստի կը ինպիսեմ որ համբք զալ
անյապազ առ նորին մնծութիւն :

ԹԷՌ . Գնա՛, ըսկու թէ պիտի գոյ շուտով
(ԱՅՆ-ԵՐԵ ԱՅ ՔԵՆՔ) :

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՆՈՅՆՔ ԲԱՑ Ի ԶԵԿՈՒՈՐԵՆ

ԴԱՍ . Ահա մահուանդ հրեշտակը , դժբախա
թէողորս , աղբպէմ ինձմէ կը կանխան քու մեկնու-
մբդ յաշխարհէ . ինչ կը գուշակես հօրդ այս հրա-
մանէն :

ԹԷՌ . Ինձ արիութիւն կը ներշնչէ այդ , զի
կրկնացին ուղին պիտի յարդարէ անշռչաւ :

ԴԱՍ . Ահ որչափ վաղահաս է այս բանը ,
անդութ համը :

ԹԷՌ . Անձկալի՛ ծնող :

ԴԱՍ . Յոյժ զօրացած են որտիկ մեջ երկնա-
չու առաքինութիւնները գնա այժմ լսելու հօրդ
վճիռը , անզթութիւնը թող իւր ծայրայեղ պաշ-
տօնը ՚իբործ զնէ՛ . եթէ կը միրես զիս , ըսէ ինձ
համար թէ իմ այս փոփոխութեանո պատճառը նա
է , նաէ յանցաւոր սրբէմ զի աշխարհ չ'անսնէ հայր
մը որ իւր որդին կը խողիսողէ մոլորութեամբ ,
մասնէ զիս , սիրելի՛ս :

ԹԷՌ . Երբէ՛ք :

ԴԱՍ . Ես ող երթամ այժմ հիւանդանոցի ան-
կերպ հետ քեզ համար աղօթեմ : (Երկուադ ու
հանիստակ կը զի՞ննէ կը զի՞ննէ) :

(Զէ՞ Հարաբերություն)



ԱՐԱՐՈՒԱԾ Գ.

Վերջարյաց . — Սուրէնի ապարանաց մեջ սենեակ մը .
Խորը գուռ մը : — Կողմանկան պատուհաններ :

ՏԵՍԻԼ Ա.

ՍՈՒՐԵՆ ԵՒ ԹԵՌՈՐՈՍ

ՍՈՒՐ . Ինչ մոլորութիւն քու տչքերդ կորա-
ցուցած է , որդեսակ իմ , տե՛ս գլանուզ վրայ աստ-
ուածոց շանթաձիգ ակնարկները . անսնը մինչև
հրմա քու հայրդ իրենց հզօր պաշտպանութեան
ներքե ուրախացուցին . գարձուր աչքերդ , տե՛ս
հայրդ որ կորտկոր և պարտեակ անսնց գրէժինդ-
րութիւնը կատեցնելու կը ջանոց . գթա՛ անոր .
խարէութեան մը գերի ըլլալէն տւեփ ագէկ է հօր
մը ալերսը ընդունիկ :

ԹԷՌ . Եւ ինչ խարէութեան , հայր իմ , կը
կարծե՞ս թէ թէոգոր իւր հօրը չանսապու չափ
ապկերախա ըլլայ պարզապէս մոլորութեան մը հա-
մոր : Այն ուրբ՝ որ սրտիս մէջ կը բարորոքի
այս նորբնկալ կրօնիս համար , այն ատելութիւնը՝
որ կը փաէ զիս ընդգէմ աստուածոցդ , այն ար-
գահատանքը՝ որ կը յուզուի միս քեզ նկատմամբ
քու մնապաշտ բարեմտութեանդ համար՝ ինը)

ծի կուռոց ցանեն թէ երջանիկ փափսիսութիւն մը
անցցաց , մէկդի՛ լինէն երկիւդ անժնցմէ՝ որոնց
վրայ տգէտ մարդկութիւնը աստուածական պաշ-
տօն գանել կկարծէ . կուռ բազինսերը ամենուրեք
մարդկացին խարեւութիւնը ծաղրելով կը հռչակեն ,
այն արհաւիրքը՝ որ տգէտ խուժանը կաշկանդած
է՝ մին երևոյթ մը ունի : Ամէն երկիր իւր աստ-
ուածը ունի և անոր պաշտօն մոտուցանելու համար
կը մոռնայ յաճախ այն բարձրութիւնը , որուն մէջ
դրած է Աստուած զինք . ժամէ կրթել առաթուր
այն ամեն արգելքները որոնք մեզի գէմ կը փակեն
երեխից գոնիւրը : Այսալու ժամէ , կործանին
աստուածները :

ՍՈՒ . (Թէսուռ) Դարձեսալ յիմարեցաւ , խեղճ
տղայ . բնաւ չի՛ կարծեր թէ իւր հիւանդութեան
հետևանքը զից գէմ հայույսութիւն պիտի ըլլայ ,
ողբայի՛ վիճակ :

Թէ՛Ս . Զի՞ն խօսիր , չի՞ն յորդիր քու բարե-
պաշտիկ յորդորներդ որոնք թէսուրը աւելի իւր
որոշման մէջ կը հաստատեն . ահ , Կը համկամ .
անշուշտ դու ևս համոզանեցար թէ ապուշ մը չ'եմ .
ահա երկու սրտեր կը միսանան , երկու ոգիներ
կերթան , կը խառնուին այն խաչին պատուանդա-
մին ստորոտը՝ որ երանենեաց նախագուռն է : Աւ-
րախոցիր թէսուրէ . հայրդ քովդ է հոն :

ՍՈՒ . Ալ բաւական է , ՚իզուր կը կեղեքն հօս
րըդ կարեվէր ոիրար , կը կարծե՞ս թէ յիմարի մը
հետ խօսելու ստորոտութիւնը յոնձն կ'առնում
(Երթալու լուսում) :

Թէ՛Ս . Կեցի՛ր , իրաւոնիք ունիս , յի՞նը մ'եմ
իս , այլ միայն Աստուծոյս համար . թէւ այն խաչը՝
զոր կրեց նա , մարտիրոսաց արևան մէջ կը լոդայ ,
փրկարէտ լսատափայտ մ'է , որ ոգիներ կրնայ տա-
նիլ խոր թեռոց վրայ գէսի անդորրութեան եղրը .
օրհնեալ է նա , որ իւր յոյսը չը գներ աշխարհի
խաւար ծակատագրին վրայ . հեռուէն լցո մը կը
փողփողէ , այդ լոյսը՝ քրիստոնէին օթեանն է ,
ձայն մը կը լսուի այդ ձայնը քրիստոնէին ծիծա-
ղըն է , տեսիլ մը կը պատկերանայ , այդ տեսիլը
քրիստոնէին երանութիւնն է . այլ այս կործէն ի՞նչ
պատկեր . խաւար մը կը տարածուի . զիցակրօն
մարդուն բախտն է այդ . կերկերեալ ձայն մը կը
լուիր , նորա անէծքն է . անդունդ մը կը բացուի ,
նորա գերեզմանն է :

ՍՈՒ . Դեռ կուզե՞ս խոշտանդել անողորմագար
քու հայրդ . Աթէնոպորէ , տե՛ս վերջալոյս որ
կարմրելով կնայի քեզ , կրղեայ քու անոտութիւնն
և անմեզութեանդ տարիներուն վրայ ուե և արիւ-
նամթաթու . քոզ մը կ'իջնանէ . քու գեղեցիկ հասակդ
անմեզ զքսանաց և զուարճութեանց կը հրաւիրէ
զքեզ և դու անխոնեմութեամբ անդարիշտ բա-
տանքներ կարծակես աստուածոց գէմ՝ որոնք մին-
չե հիմա երկանմատութեամբ կը ներեն այդ թե-
րութեանցդ :

Թէ՛Ս . Ինչպէս դարեր ներած են անմաց իրենց
խաչէութիւնը կիործ գնելու աշխարհի մէջ , թշ-
ուառ հա՛յց , որ տակաւին մութի մէջ կը խարիս-
փես , չի՞ս լսեր քու միակ որդւուցդ ձայնը՝ որ ըշ-

քեզ կենաց կը կոչէ , և քու պատրաճնքդ կողբայ . ձգէ՛ այդ գծում կացութիւնդ , որպէսզի երկնացին մին և անմահ փառաց արժանի ըլլաս . ա՞հ , կը սրտածոփ , երևադ կը դարձնես , ուրեմն չի՞ս ճանչնար ճշմարտութիւնը որ պիտի յաղթանակէ տիեզ զերքին մէջ . կենացդ մթնոլրարը մթագնածէ . ուրեմն իմ խօսքիրս լուսաւորօ: թեան մէկ մէկ միջոցներ ըլլան և զքեզ առաջնորդնեն քրիստոնէութեան :

ՍՈՒ. Այդ ատեկի անսւնը քանի որ կը լսեմ , սիրոս ատեկութեան կրակով կը հրաճրի . ա՞հ , Սուրէնի թշուառութեան համար միայն ա՞յս կը պակաէր . անգութ բախտ , դեռ ու՞զ պիտի հասցնես քու ոճիրդ , և դիւական խնդրումով զիս պիտի հալածներ . բայց ևս ալ կրցաց հալածել . քրիստոնեայները՝ որոնք իրենց մոլար պաշտօնը կը բարձրացնեն : Օ՞ն ուրեմն արթնցիք , Աթենսոսը :

ԹԷՇՈ. Չեմ ես Աթենսոսը . մոլորութեան ամօշիք թօթափիեռու պէս , քրիստոնէական անունս թէոլոր եղաւ . այն պատռամիան երէցը ինձ կը քահայր եղաւ , Աթենսասայ տուրքը Թէոլորի փոխուեցաւ որ կը նշանակէ Առաւածատուր : Այլ ես երկինք իմս է :

ՍՈՒ. Անիծնալ ըլլայ այն որ զքեզ սին յուսով մը յիմարեցուց , անիծնալ ըլլայ այն ծերունին որ օձի պէս սովորէցաւ իմ տանս մէջ և այն օրէն զքեզ իր խարէութեան գերի ըրտ . անիծնալ ըլլայ այն աստուածը որ զքեզ իւր պաշտամորն իսակա-

լիկն ըրտած է . հէ՛ք Աթենսոսը , չի՞ս մոտածեր թէ քրիստոնէից խաչը որ կը պաշտեն՝ անոնց տապար Կ'ըլլայ , իրենց եկեղեցին՝ զերեզման և իրենց ազօթքները՝ օրհասականի ողբեր : Տե՛ս այն անշղունդը որ անոնց դիակներով լցուցիք , չի՞ս սոսկաբ :

ԹԷՇՈ. Այդ մահանամբոյր վիճն կափարիչն ըլլալ կուզեմ :

ՍՈՒ. Ու բան իմ թշուառութիւնս կը վճռես , (ալբասուսէ) ա՞հ , կենացն մէջ սուաջին անդամ լաւլու անզուսավ փափաք մը կ'ունենամ այժմ , կողքամ քու վրագ , որդեակ իմ , որ կը խեղդես քու հօրդ զեկեցինի յայսերը , ա՞հ , այդ յայսերը ինձ համար մէկ մէկ գահիճներ կըլլան և դիս յօշտոնիլ կուզեն . լոէ՛ ինձ , որդեակ իմ , ո՞վ իմ դորովանացն առարկայն , զիտցիր որ քու առաջին ձայնդ , քու առաջին ժայխազ , քու առաջին ակնարկիզ ինձ երանութիւն աւետած են , աե՛ս , ալ չեմ սպառնար , այլ կադերսեմ առ քեզ , որ հօրդ խրամաց ունեն դնես . կարասառեմ , որպէս զի իմ արցունքներս մոլորութեանդ կոյցները մարդնեն . ով երկինք , ակնտի պարգեւեմ ինձ արդեօք զաւակս :

ԹԷՇՈ. Ով երկինք , հայր մը իր որդւոյն երասնութեան վրայ կը նախանձեւ :

ՍՈՒ. Այլ եւս անհանդութելի է ինձ ներկայ յութիւնդ , ալ ատեկի ես ինձ , երթամ այժմ զուգոցնել սիրոս և սուրու նոր դժեներով ; սոճէացիր ինձմէ , անիբարխս որդիք :

(Երեւալու արեն խաժու նը նաշի թեադարէ) :

ԹԷՇՈ. Եւ դու , թշուա՛ռ հայր :

ՏԵՍԻԼ Բ.

ԹԵՇՈՒՐՈՒ (Պատմութիւն) ՔՅՈ ՀԵ ՅԵ ՊԱ ՄԻՌԱՆՈՑ

ԹԵՌ. Խեղճ հա՞յր, պիտի կը նսո՞ս քու Պաշտցոյ
սպառնացայտ սրբներով զիս գարեա թեցնել և ես
կեցնել այն ծշմարտութենէն՝ որուն կեղրոնն է եր-
կինքը. ո՞վ դառն կացութիւն հօր մը որ մոլորեալ
է, որ իւր խարիսնաց մէջ կը յարատնեէ: (Պյու-
ժիշտին Սիբանց Երան մէջ կէրեւանց) Խոր գնաց այ-
ժմ նոր զոներով իւր փառքը պատրաստի, մինչ-
դեռ ասզին իւր սիրելիները կ'աւաղեն իւր թիւր
քնթացը. . . խեղճ հա՞յր:

ՍԻՐ. (Երեսը ծածիելք թէ՛ոդորէ առվեւ ի ծունդ
հած) Ծնո՞րհ, շնո՞րհ:

ԹԵՌ. (Զարժացած) Մեր արակինը, ոտքի ե՛ւ,
ի՞նչ կը խնդրես, հէք օրիսրդ (բանելք առէ ին
հանէ):

ՍԻՐ. Քու սէրդ:

ԹԵՌ. Ի՞նչ անձանօթ լիզու կը գործածես,
ավ թշուաւ, կը գթամ վրուդ:

ՍԻՐ. Եկո՞ւր, սիրուն իշխանորդեակ, մօտե-
ցուր ձեռքերդ կուրծքիս, հնմ ձակասազիրը իւր
կրակէ գրչու թշուաւութիւնս դրոշմած էն, ա՛ն, կը
շնչեմ, բայց դիմակ մ'եմ, քառ նէրդ զիս պիտի միրա-
կենդանացնէ, եթէ կը զի՞ս իւծ, նայէ անգամ մը
թշուաւիս, և քու բացախա ակնորկդ զիս պիտի

ցարուցանէ, ո՞հ, կը գողդոջեմ, սիրոյ խազալիկ
եղած, քայլ առ քայլ գերեզմանին կ'ընթանամ ո-
րուն ահարկու խորութեան մէջ սիտի թաւալիմ,
այժմ նորա եղերգին վրայ գեղեցաղ ստուեր մը նմ,
ազատէ զիս սոյն գաւանազէտ վիճակէն, կը նուի-
րիմ քեզ սիրա մը, որ այժմ ամեաղջ մէր կզգաց
առ քեզ:

ԹԵՌ. Ի՞նչ ներշնչումներու նշաւակ եղած ես,
տառափակալ օրիսրդ, զու ինձ սիրա մը կը նուիս-
րիս, մինչդեռ ես ոչ ինչ ունիմ քեզ ի նուէք, ետ
երկնից նուիրեալ եմ, հոն կ'ուզեմ հանդչիլ հրեշ-
տակաց երգերով զմուլած, և հրձուանաց արգե-
ցութեամբ պիտի աւունեմ անշուշտ երջանկութիւ-
նը. աշխարհնը նում խորշ մ'է, պէտք է հեռանալ
անտի՝ ուր միայն թշուաւաց հեծեծանքները կ'ար-
ձագանգեն:

ՍԻՐ. Եւ ո՞վ սորվեցաց քիզ բնութեան վճիա-
նիզը արհամարհել, տես սրամիս հրդեհը, որ քիչ
մը ետքը այս ակար ողին մոխիր պիտի դարձնէ,
և պիտի ցուցնէ իւր զօրութիւնը՝ որուն շատեր
զո՞ն եղած են. արդ հարցուր ինձ թէ ո՞վ
արծարծեց այս գժխեմ հուրը, ո՞վ թշուաւութեան
մը եղրը մղեց զիս. սիրեցեալդ իմ, տարփաւոր
ըլլալ կուզես ինձ, թէ եղեւնաւոր:

ԹԵՌ. Եղո՞ւկ, ի՞նչ ախուր հետեւութիւններ
կը նս, ինձ այնպիսի որոշման մը կը հրաւիրես և
որուն նպաստաւոր լուծում մը տալ անհնար է ինձ:

ՍԻՐ. Ահ, կը նուաղիմ, ո՞վ երկնիք, այսու-

հետեւ իմ կասնքս հրաժեշտ մը պիտի ըլլայ յուշ
խարհային բերկանաց , երիտասարդութիւնս առ
նէծք մը պիտի գոռաց զուարթ մտածմանց դէմ ,
և աէրս՝ ողբազին ազագակ մը՝ որ պիտի բարձ-
րանաց պրախ խորեւն , անմահացնելով քու-
քաղցր իշշատակից , նու որ պիտի հաղածէ զիս յա-
փատեն և թշուառութիւնս պիտի մշանչնեաւորէ .
ալ այսու հետեւ յուամահատութիւնը ինձ ոնքածին
ընկեր մը պիտի ըլլայ , և չպիտի ջնջեմ սրտէս
այն որուն համար երկնից տառզերուն առջեւ տիւ-
տեցի , աէր մը՝ որուն հետ անմահ ուխտով մը
կապաւեցայ , արտասուալից համբայ հորդեցիր ինձ ,
անգութ :

Թէ՛՛ Արարի խօս զգացմանց չեմ կրնար հրա-
տակիլ :

ՍԵՐ. Ի՞նչ սոսկով : մերժում կը կրնամ , սիրոյ
բոլոր դառնութիւնները կզգամ այժմ , սիրաբոր-
րաք իւզեր կը յօշուան կործքս , ի՞նչ դժնեաց
կացութիւն օրիորդի մը որ կողբայ խը մերժեալ
սրաժմանցն , թէեւ մերժեցիր սրբու , բայց պիտի
օրհնամ զքեզ յաւէտ , անծանօթ անկիւն մը ծած-
կուած , հեծութեամբ յիշելով զքեզ , մնաս բար-
եաւ (լը մէնէ) :

Թէ՛՛ Երթաս բարնու , յուամահատ ողի :

ՏԵՍԻԼ Դ.

Թէ՛՛ Աւաղիկի՛ կացութիւն , ահա սիրոյ զոհ
մը , ոչինչ կզգայ , բայց միայն սէ՛ր , ո՛քչափ
դժբախտ ալ արածներ անշընչացած են տարփա-
նաց բոնութեամբ , կորստեան վիճը խորսիսուդուե-
լով անմուպար , ս՛կ արգեօք բուան կիրքերը պի-
տի սանծէ , զոն միայն , ով Տէ՛ր :

ՏԵՍԻԼ Դ.

ՆՈՅՆ ԵՒ ԴԱՍԻԱԾ

ԴԱՄ. Ազգոյն , որդեակ իմ , դարձեալ զքեզ
գրկելու բախտը կունենամ (կը էրէկ) .

Թէ՛՛ Ով իմ միակ սփափանքս , առանց քե-
զի որչափ տառապանք կրեցի՛ անապորյն հօր մը
մնապաշտ պահանջմանց զիմալրելով , մնոր սպառ-
նալեաց խոնարհելով , և սիշտ քրիստոնէութեամբ
յաղթանակելով բնութեան ձախերուն զէմ , բայց
(բուրուն ողջունէ) Հայր իմ , այս պահուս ուրաքու-
թեան հետ տրամութիւն մը կը խառնուի . կը խեռ
անշուշտ տյու ձայները , որոնք քրիստոնէցից մաս-
ուան գոյքը կ'արձագանցեն :

ԱՍԴ. Այդ ձայները , որդեակ իմ , քրիստոնէ-
ցից երանութեան փոփքն են , մարդկութեան հա-
մար սեւ օր մ'է այսօր , վասն զի համարտութեան

կը զոհէ նա ամսմելլը , տեսայ ևս գալու ժամանակս փրէծինդիր ամրոխը , դաշտավողի մասց կապիալ քրիստոնէց քոլ , միխթարեցի զանոնք , և անոնք խիտ դան էին իրենց համար պատրաստուած մահուան , ոչ ոք կարեկցութեամբ կը նոցէր անոնց , միայն Աստուած կը խրամատուէր զանոնք իմ ձայնով , և երբ անսնցմէ կը բաժնուէր Սուրբնի համրը ծառալին ոշշադրութեան հանդիպեցայ , անշուշտ և զիս զից վրէծինդրութեան պիտի մատնէր նա , եթէ իւր քովնները իրեն կարեւորութիւն տալին :

Թէ՛՛. Թէ՛և համբ ծառայն միշտ մեզ նկատամիմ զգուշաւոր ընթացք մը բոնած է , բայց տառոր վրայ չեմ ցաւիր վասն զի քանի որ կատարեալ և անպակաս մարդիկ չեն ճանչնար ճշմարտութիւնը , ինչպէս պակասաւոր արարածները կարող ըլլան ըմբռնել զայդ . բայց քու ըրածդ մեծ առաքինութիւն մ'է , ո՞ հայր , վասն զի վերջն ծառայութիւն մատուցանել տառապելոց այնպիսի մինչակի մը մէջ , գերմարդկային դործ մ'է , անշուշտ անոնք իրենց վերին երանութեան մէջ պիտի միշտն զեկեղ և պիտի օրհննեն :

ԴԱՍ. (Ուշինութեան յշներ կը լը և բէդի գոռոտանը իւ լուս) Ի՞նչ է այս , անս , թէսողը , դիցանուէր խայրոցիը որ կը բորբոքի , տես կապեալները , անոնք զուարթութեամէր կը զիտեն անողոք բացերը , որոնք զիրենք պիտի լավին , և յանմանութիւն պիտի վերառաքեն , տես Սուրբնը որ

կատղած և սուսերամերկ դուհիները կը քաջալերէ , և բարձրածացն քրիստոնէւթիւնը կը նուխտուէ , ո՞ն վա՛տ , խարոյկին մէջ դոները նետեալու էու կրամանը կորուայ , բայց ո՞վ վաեմ տեսի , առ հա երկնքը կը մթաղնի , ոմակերը կը դիդուին , հեղղները կը հունեն , կայծակը կը փայլատակէ և առնոր նշոյլով կիրաւի տարուշ ամրոխը , որ սուրբմամբ կեցած է և քրիստոնէանները որք իրենց մանուան յապաղելուն վրայ կը տիգին : ահ , անձրեւները կը մարմն խարոյկը , կը ցրուեն հանգէոր , Սուրբն շանթանար չըլլալու համար կը փախչի հովտնաւոր տեղ մը , բայց տես համբ ծառայն որ կապեալներուն քով իւկոյն կարձանանայ , և զգուշաւոր կերպով անոնց շարժութեները կը դիտէ , տես և կեցացէ Անահիտ » աղաղակն ալ չը հնչէր , միան կատապի հովուն մոնչիւնը կը լսուի որ Սուրբնի իշխանութեան սահմանները վեր ի վայր յուզել կ'ըսպառնայ :

Թէ՛՛. Արդեօք երկնք ուրիշ մահուա՞մբ պիտի զրաւեն այս տառապելաններ :

ԴԱՍ. Խնչ որ ալ ըլլալ , որդեակ իմ : Ես իւր զօրութիւնը տեսնելու որ անմիտ խուժանի մը նըշաւակ եղած է , իսկոյն աստուածութեան փառուք ոչնչացուց այս մղար ժողովուգեան խորհուրդները : թող կատըլ Սուրբն , թող հալածէ ճշմարիա Առտուածը , նա վերջապէս պիտի յաղթանակէ առնենք ուրիշը :






Թէ՛՛. Տեսնենք այսուննուն պիտի ճանչնա՞յ

Սուրէն մեր կրօնին ճշմարտութիւնը . պիտի հալաւ ծէ՞ գարձեալ ըստ առաջնոյն , և թէ պիտի կեղեցէ՞ ասուապետներ . ահա Անահատոց մնձ տօնը , ճշմարփա Ասուուծոյն սպառնալեօք խոհոդարեցաւ , Անահատ տօնը մեր հայրեննաց անդրանիկ տօնը կը համարուի ուրեմն անոր խանգարումը Քրիստութիւնն յաղթ ունակն է :

ԴԱՍ. Երթանք այժմ , թէոդոր , ահա Սուրէն կոդայ , պէտք է իւր վրէժինդրութիւնն խորտալ , քրիստոնէութիւնը անփոհեմ զոհ չընդունիր :

ԹԵՌ. Կրթանք պալատին գաղոնի գոնէն (Քողդո՞ւ ոչ կը բառաւ և կը մէկնի) :

(Տեսաբանը պահ ճը պարտպ կը մնայ)



ՏԵՍԻԼ Զ.

ՍՈՒՐԵՆ ԵԿ ԱՂՋՈՒԹԱ

ՍՈՒՐ. (առ համբ ծառայն) Տա՛ր այս թշուառները և ներքինապետիս յանձնէն: (Ծառայն իռուրեառնեան նշաններ կը են, և հաղթաղներուն հետ կը մէնք) Արդեօք պիտի դառնայ Աթենուոր խւր վրիսպանքէն: ա՞ն, Աթենուոր, կինաց յուսալից ասազը, պիտի ծածկուիս արգեօք մելորութեան թուխ ամպերուն ներքեւ, և չ պիտի շողա՞ն հօրդ դաղկանար ճակատին վրայ: Սիրաս յուսահատութեան սեւ խորհուրդներուն մէջ կը տեսպերի միշտ, մերթ վրէժախնդրութեան շանդեմ կը թօթափեմ: թշնամիներս մշելով, մերթ կը պորտփիմ: որդիս յիշելով:

ԱՂՋՈՒՆ. Անշուշտ պիտի արգահատիս Աթենուորի վրայ, նա քու ոնիքներդ ծածկուլ անմենզութեան քօղնէ, քու վատացդ վիթթումը, անուլ քու իշխանական բարձրութիւնը ակներեւ պիտի ըլլայ:

ՍՈՒՐ. Որչափ կը պաշտպանես զանի, քու անտեղի զորովանօքդ արգէն այդ տկարութեան մատնած ես զինքը. իւր մելամազնութեաւորութեան երկրպագու կ'ըլլա. մայրական սէր, միթէ զիրմարդկային անձնուրսութի՞ւն կը պահանջես:

ԱՂՋՈՒՆ. Ի՞նչ քաղցրութիւններ ունի ինձ համար այդ որդին, որուն երջանիկ վիճակի կը նշաւակես միշտ. անմիզութեան մէջ աճած ծաղիկ մ'է

նու, որուն բազրով կը սնանիմ ես, և մայրական սիրով կը խորովիմ, ա՞ն, որդեակ իմ սիրուն:

ՍՈՒՐ. Թշուառ մայր, անատիք խանդապատունք մը կը կրես ի քեզ: Տակաւին Բարիկ չը դարձաւ, արգեօք երջանկութի՞ւն պիտի բերէ ինձ, թէ յաւիտնեալուն լիւտ: (Մասյայ կը կենայ, գէւ ըն յերաց բային որդամն կը նաևայ):

••••••••••

ՏԵՍԻԼ Լ.

ՆՈՅՆՔ և ԲԱՅԻԿ

ԲԱՅ. Դառն ճակատագիր, զի իմ տիրոջս յոյ-սերը չպատկեր իւր որդին:

ՍՈՒՐ. Ա՞ն, զիս կը սառեցնես, Բարիկ, ի՞նչ, միթէ տեսա՞ր զինքը:

ԲԱՅ. Երանի թէ չտեսնալի:

ՍՈՒՐ. Ի՞նչ վիճակի մէջ տեսար, օն, վութապատմել:

ԲԱՅ. Երբ ասկէ բաժնուեցա՞ քիչ հեռուն տեսայ Աթենուորը, ալևորի մը հետ, իսկոյն հետեւեցայ սնննց, բարձրածացն կը խօսակցէին. վաթորկայզզ քամին գեռ կը մոնչէր, նոյն պահուն կոյժակ մը լուսաւորեց երկինքը և ակնիթարթի մը մէջ մօտակայ մենեանի մը զարնուեցաւ, իսկոյն բոցեր առաստաղը պատեցին և կարծես անձանոիթ առառուած մը կը կործանելու այն սբբարանը: Աթե-

Նոգորո այս տեսնելով ազաղակից «օրհնեալ է Աստուածուած ։ այսպիսի փայլատակմամբ պիտի յաղթանակէ ճշմարտութիւնը» ։ այս լսելով քուրմերը դայրացած պիտի յարձակէն զրան եթէ ևս չերեւնայի հոն և արդարութեան պահանջումը կատարել չը խոստանայի :

ՍՈՒ. Նոյն յիմարտութեան մէջ ուրեմն զեռ կը յատմասի որդիս, ալ այսուհետեւ չեմ ճանչնար որդի ինձ, վաս զրաժան մը. ո՞ւր գացիք ոսկեթեւ յոյսիր, Սուրբն կը կորմրի ամօմէն, սոսկալի որոշում մը կուտայ սրտին խորերէն, մահուան վիճումը կարծակէ և ո՞րու դէմ. ա՞ն, արեան մէջ չը հեշտանար սիրսս, արեամբ չ յազենար սուրս, արեամբ շշատանար վրէժ, մէկդի ինձմէ ակարութիւն, թշնամին կոյ անքուն, նա է որդիս, աւա՛զ. այժմ անիծնք բախտը, որբէք մեր վրայէն ամօթոյ աղաղ և սրենք վրէժինգրութեան լախտը, թող անցնի կիանքու իրդու երազ, թող չնչի պէս նուազիմ, ուերևի մը պէս թառամիմ, բայց պէտք է աստուածոց փասքը բարձրացնեմ. թո՞ղ ապագայն պահին Սուրբն աստուածոց ի պատիւ իւր որդւոյն զահին եղաւ :

Ա.Ղ.ՕՒԻ. Ա.Փառ'ս :

ԲՈՅ. Այժմ երկինք դժուարին կացութեան մէջ կը զննն գքեղ դժբաղզ հայր Աթէնոգորի, այս դոյժը բոլոր կողմ. կը հոչակուի անշուշտ և աստուածոց վրէժինգրութեան գատախաղ քու հապահներու պիտի ըլլան : Այսպիսի վիճակի մը մէջ,

Սուրբն, սուրէդ աւելի սիրագ պէտք է որես :

ՍՈՒ. Արդէն նա սրտուծ է քրիստոնէից արեամբը, վայ իշխանութեանն :

ԲԱԲ. Կը զատապարտնո՞ս քու բարձր դիրք :

ՍՈՒ. Աւելի կուզէի ցնցոտի հագնիր և գոհ ըլլալ քան թէ ծիրանիով ծածկուիլ և վշտանալ :

Ա.Ղ.ՕՒԻ. Սույզ է, ծիրանին իշխանական պատաննք մ'է, որ զուարձութիւնները կորսուի, բայց պէտք չէ յուսահատիլ. հիմա Աթէնոգորի կուզայ, և իւր յանցանաց համար ներողամտութիւնդ կը խնդրէ, կը զամնա՞ս միթէ դայդ :

ՍՈՒ. Ա՞ն, ո՞չ երբէք :

ԲԱԲ. Եւ վրէժինաղիր ամեսուը ինչպէ՞ս կը հանդարտենես :

ՍՈՒ. Ես որգւոյս տեղ կը զոհուիմ, միայն թէ նա անմիել ըլլայ: (Ողոնջանն ըլ) Ի՞նչ ոստաձայն է այս: (Կէրթայ և պատուհաննեն նոցիւով) Ա՞ն, Աթէնոգորս է, անշուշտ իւր թերութեանց վրայ զըդալու կուզայ, քաջալեռուէ, չարտաստիկ հայր:



ՏԵՍԻԼ Ը.

ՆՈՅՔ և ԹԵՇՈԴՈՐ

ՍՈՒ. Եկուր սիրեցեալ որդեակ, ճանչնար անշուշտ քու թերութիւններդ և զանննք մաքրելու կուզաս քու հօրդ առ ջնւ . ապահով եղիր նա սի-

բոլ պիստի հերէ քնզ . բայց ի՞նչ կըսեմ , ինձ մաիլ
չես ըստիր դու , ոչքերդ ատելութեամբ կը փայլա-
ատկին , միթէ գործեալ հօրդ թշուառութի՞ւնը
պիտի եղանքե րդես :

ԲԱՅ. Անշուշտ հայրդ ու բախացնելու կուգաս:

ԹԵՌ. Հօրդ յաղթութիւնն մը աւետելու կուգամ:

ՍՈՒ. Եւ որո՞ւ ձեռքով . . .

ԹԵՌ. Քրիստոնէութեա՞ն :

ՍՈՒ. Ա՞ն թշուառակա՞ն :

ԹԵՌ. Զե՞ս սլավիիր տակաւին , ո՞ հայր , ոյտ
յագանի նշաններէ . հա՞րի է որ այն շանթը քու պու-
լատդ այրեր բայց ոչ , ուու որդի մունիս՝ որ մալորու-
թեան բարձման համար կատօֆէ պիտի զայ անշուշտ
այն ժամը որ ախճալութիւններս պսակուին , և
ի՞նչ է ատանց լրումը , ճշմարտութի՞ւն :

ՍՈՒ. Ըստհակառակը , ցնո՞ք :

ԹԵՌ. Կը ինչպիս յերկնից , որ բոցա ծառալ շանի՛
մը ըլլամ և այրեմ բալոր կոսց բազինները , ուու-
նակոփ ընեմ տառուածերը , չնչեմ անսնց անուն-
ները , և ահասոր կստուծյն տաճարը կանգնեմ:

ՍՈՒ. Դի՞ն կը խօսիս , անիծեա՞լ . . . (Գրան կը յար-
շեկւած կըլլայ Բաբէն շանէ կը բառէն՝ ո՞ւ արէն թէոդոր
կը դուին , է) :

Ա.ՉՈՒ. Ի՞նչ կընես ,

ՍՈՒ. Ա՞ն ...

(Զէի վարժույն)

ԱՐԱՐՈՒԱԾ Դ.


[Սեղեմուափ ձորակը . . . Աջ կողմէն առուակ մը . . .
Զամ կողմէն դէպի խորը քարաստաշ բնական նստարան մը
որուն քովերէն վայրի ծառեր կը բարձրանան] .



ՏԵՍԻԼ Ա.

ԹԵՌՈՒՐ

ԹԵՌ. (Աջ կողմէն շուարուծ ուեսարան կատաց .)
Հոս կուզիմ իմ հանգիստ վմտուել , հեռու ինձմէ
հայրենի օթեւանը՝ ուր վրէժինութիւնն ողի մը
կը տիրէ հայրական գողտրիկ անուան տա՛ր , հեռու
ինձմէ աշխարհի հրապոյրներ , որ հազիւ խուն ինչ
մոռացում կը բերէք վշտաց , և ծիծաղելով մարդ-
կային բարեմտութիւնն վրայ , կանհետանաք իսկոյն ,
և ձեր գորովայոյց բաժանման մէջ մարդը , այն գե-
րազանց կալանաւորը կուզէ իւր չզիայն խորաւա-
կել և աշխարհէն՝ այս սպասպատ բանտէն՝ թուիլ
գէպի երանութիւն . ես ալ կուզիմ երթալ հրն ,
Աստուած մը զիս կը կամէք . Բայց ո՞վ է այս որ
իմ երկնասլաց թոիչս կարգելու , և աղու նայ-



ուածքներ կը ձգէ լիս , ա՞ն Ազուիթան է , ո՞վ մարք իմ , զուն միան կը կասեցնես զիս , մինչդեռ հայր մը հայածական կը փարէ որդիգ . այսուհետեւ զըրկացդ տեղ՝ այս ժայռը կընտրեմ , քու խանդակաբետ ձայնիդ տեղ այս տերեւոց մեզմ ոսաւիւնը և այս առուակին հեղասահ կարկաչը և քու պատկերոց երեւակայութեանո մէջ կը մնառիմ , կուզիմ հոս անցնել իմ օրերս , ինչպէս երեւմն ուխտավահ հաւատացեալնիր , որոնք լերան մը խորչը , անտառի մը խորը , քարայրի մը մթութեան մէջ իրենց առառածահաճոյ պաշտօնը կը կատարէն , և երջանիկ էին ուրեմն և եօ հոս պիտի հանգչիմ : (Զատ կոչ մէն Դատիս Զարէն և անձի հը գրիստոնեայ + ուսաբան և անձնեն)



ՏԵՍԻԼ Բ.

ՆՈՅՆ , ԳԱՍԻՌՍ , ԶԱՐԵՀ ԵՒ ՔՐԻՎՏՈՆԵԱՅՔ ՈՄԱՆՔ

ԳԱՍ. Կ'երջապէս զատնք , եղբարք իմ , ահա մեր խուզարկութեան զեղեցիկ արդիւնքը , ահա մեր ուրախութիւնը , բայց ի՞նչու հոս կը գեղերիս թէոգորէ . ուրկէ կը փախչիս :

ԹԷՌ. Զօրս սպառնալից մոլեգնութիւնն :

ԳԱՍ. Միթէ այն անգո՞ւթը . . .

ԹԷՌ. Զիս կը հալածէ և երջանկութեան վրայ կը դայրանայ :

ԳԱՍ. Ուրեմն հոս պիտի կմնանք քեզի հետ , թող այս ծառերը մեր ճշմարտութեան կոթովները ըլլան , թո՞ղ այս առուակի քրիստոնէութեան աւազան մ'ըլլայ , և մենք այս առանձնութեան ուղիները :

ԹԷՌ. Հոս ուրեմն կը գրկենք մեր եղբայրները , և անոնց հետ կը հոչակենք ճշմարտութիւնը . թող երկրին իշխանութիւնը կոտղի , մեր ազօթից արձագանքը թող անոր հանի և քրիստոնէութիւնը հրճուի . բայց առառածածազգեցիկ գուշակութիւն մը կը յանում , չըլլայ թէ այս ծառերը մեր մահուան նոճիները ըլլան , և այս ժայռը մեր կերեղմանաքարը . օ՞ն , արխաթիւն , հաւատավի է ինձ այս մասածումը : Բայց ի՞նչ կըլլաս , ա՞ այր :

ԳԱՍ. Կ'այլայիմ ... արեան կոհակէմը երեւակայութիւնա կ'ողովէ , որա՞ն արխան է այս ո՞հ , իմս չէ , իմս ցամքած է զրիթէ :

ԶԱՐ. Ո՞վ է արդիօք նա :

ԹԷՌ. Ասուուծոյ վասաց խնկարկուն , թերեւագուն :

ԶԱՐ. Ն'ս ... ո՞հ , ի՞նչ երջանկութիւն , (Ձեռառ) վասն զի այդու կազամիմ սիրոյ տագնապներէ :

ԳԱՍ. Ասուածացին կամաց թողեք աստնք . տեսէք ահա աղերէկ մազերա , որոնք զիս իրեն կը հրաւիրեն , թողէք այդ վասոքը գողգոջ և տկար ծերուայն որ միշտ ձեր կենաց համար կ'աղօթէ , մի՛ ըլլաք գուք կանխածաման գէսի անոր , այդ երանաւէտ հանգստական կը վասվաքիմ ընդ երկար ,

վասն զի խիստ ընկճեցին զիտ աշխարհի աղքաները :

Թէ՛Ա. Ո՛չ, դու սփափ ապօքիս, որպէս զի ճշշմարտութեան առաքելութիւնը կատարեած լիուլի :

ԴԱՍ. Ճշմարտութեան համար քարոզ չպակեսիր : Դամիսսի շրջանը այսպէս ճակատագրուած է : Իսկ փոքր իշատէ կատարեցի պարտքս, որունեած ուրիշներ յաջորդեն ինձ : արդէն մեր հալրենեաց շատ թագուն աեզերը, Գասիսմաներ արթուն կը հակն իրենց հասից զբայ : Դամիսս կը ձգէ իւր հօտը Աստուծոյ ձեռքք :

Թէ՛Ա. Ի՞նչ կըսես հայր, ա՞յսպէս կը յափշտառ կես սրգույդ պատրաստուած բաղդը :

ԴԱՍ. Այս, պիտի երթամբ ըսկու թէ՝ ևս եմ յանցաւորը, զիս ըստանէ Սուրէն, և ինձմով զուգացոր վրէջինդիր սիրտգ :

Թէ՛Ա. Տայց գուն չըսիր ինձ թէ քրիստոնէութիւնը անխոնեմ զո՞ն չընդունիր, ուրեմն ի՞նչու կամովին հօրս կերթաս :

ԴԱՍԸ. Ճշմարտիս է: (Քէտոռէ) Պէտք է համոզիլ ձեւացնել, (Քորէր) Ակէք այժմ տարաբաղդ քրիստոնեաներ, ամենքնիս ալ մեր փրկութեան համար աղօթենք : թո՞ւ այս ձորակը մեր մազմանքը արձագանդէ ամէն կողմէ թշուառ սրակը մասիթարէ :

(Ա. Քնիւը է շուշտ իւշնենով հետեւեալ աղջիւը կընեն) :

Ճշմարտութեան ո՛վ Տէ՛Ր հըգօր

Սեր աղօթից լըսէ այսօր :

Տուր զօրութիւն երկնահար էր :

Զի զառնամք մենք առ քեզ ով Տէ՛Ր :

Թող յալվանակ քո փայտի արդ
և անթառամ զամփիք քեզ զարդ
նրանին յաչս մահանացուին :

Խայտաց և նա բոլորութիւն :
Կոչեա զմեզ, ով մեծգ Աստուած,
Զի թշաւասին գաղրի հալուած :
Առ քեւ է լոկ երջանկութիւն .
Անոր կողեւմք տալ մեր արիւն :

ԴԱՍ. (Որո՞ք է Եւնի բալորին հետ) Ի՞նչ գեղեցիկ միմիթարութիւն է այս, որ միմեանց ձայնավ իլլ զանիմք, այսպիսի զելցեցիկ ներշնչումները վայրենի ծառաց մէջ ծածկուեալ ըսելո՞ւ մնք միմէ, միայն լուս և անձայն տարերը մեզ ունինդիր սիրի ըլլան, պէտք չէ՞ որ զից բազնաց աւերակներուն զբայ բացձառնան ճշմարտութեան սիզանները :

Թէ՛Ա. Անշուշտ ի մօսաց սփափ պակասին մեր իրձերը : բայց մափիլ ըրէ ինձ, ո՞հայր, իմ հայրենի տունէն բաժանմանէս ի փեր աղխալորմ տհովի մը ինձ կիրեւութանց միշտ, կը տեսնամ ծիչտ առ ձորակին պէս աեղ մը անկերպարան զիսակ մը, ուրան վրայէն մերթ լոյս կը փողփոշէ, մէյ մ'ալ յանկործ այս ծառերը կարծես կ'ընկըրեկէն, և երկինք կը բացուի, նոյն սրահուն զուարթնց խումբ մը գէսպի այն զիսակին քավ կը սաւառնին, և իրենց հրեշտակային զէ՛քերէն արտառաց կամիիներ կը հոսեցնեն հոն և զեղեցիկ պլ-

սակ մը զիտակին վրայ կը գնեն և որհնութեան երդի կը նուազեն, հրեշտակիները կուզեն այն դիտակը վերցնել իրենց բազկացր վրայ և կը պատրաստոյն թռչել, և ահա այս առուակէն կին մը վրէժխրնդիր զիմօք և զայրոյթով մէկ սատմամբ անսնց քով կուգայ «ըսելով ո՞ւր կը տանիք զաւակա, չէ՞ք թողուր որ վրան արտասունմ, և անկիւն մը թազեմ, երբէք մայր եղած չէ՞ք, չէ՞ք զիտեր թէ ի՞նչ է որդեակ մը» այս խօսքերուն վրայ հրեշտակիները սոսկաւմով կը թուզան զիտել, և կը թռչն, իսկ ես ապշած և ցրտասարսուո՞ւ ակնարկ մը կը ձգեմ այդ կնոջ վրայ, ա՞ն եզրէկ տչացս, այդ կինը, այդ վշտահուր սղին, Ազոմիթան էր . . . (ՔԸՆՔՆ Յետաց մէջ կ'առնե և կ'առայ) :

ԴԱՍ. Ո՞գ երկինք, բայց ի՞նչ կը սեն, կը զառնցի՞ս թէպդոր, հանգարտէ :

ԹԷՌ. Ազոմիթայի համար անհանգիստ եմ, ի՞նչ կինէ արդեօք, ի՞նչ վիճակի մէջ է :

ԴԱՍ. Ապահով եղի՛ր, նա քեզ համար կ'ազօթէ միշտ :

ԹԷՌ. Միթէ իրեն վերջին անգամ չերթալուս վշտացա՞ծ է :

ԴԱՍ. Բնաւ հոգ մի ընկր, նա քրիստոնեայ մօր մը պէս կը համբերէ ամէն ձախողուածոց :

ԹԷՌ. Բայց ըսէ, կաղաչեմ, միթէ երբէք չըտեսա՞ր զինքը :

ԴԱՍ. Այս հիւանդանոցին մէջ խելանդամ երիտասարդի մը վերքերը կը կապէր, և Թէոդորիս

կը նոմանի ըսելով կը համբուրէր զանի :

ԶԱՐ. Այս, և ես այն ասեն երիտասարդին ջուր կը մատուցանէի :

ԴԱՍ. Մանաւանդ այս օրերս մեծագործութեանց կենդանի պատկեր մը եղած է Աղուիթա, նո էր որ կերպով մը ազատոց այս քրիստոնեաները Սուրբնի բարկութենէն, զորոնք նախ Աստուած մահուանէ վրկեց փոթորկով, և յետոյ Աղուիթա՝ իւր հարազէտ ճարտարութեամբ :

ԹԷՌ. Ո՞վ, առաքինի մայր :

ԴԱՍ. Անոր առաքինի սրտին և զգացմանց կուզեմ այժմ ծառայութիւն մը մատուցանել, կարեւոր պաշտօնով մը՝ զոր մայրդ ինձ յանձնած է, պիտի մեխիմ այժմ, քեզ կը թողում այս բարեկամը (ԶԵՐԵՆ ՉՈՎԵՆԵԼՉ) ։ կը խստանամ շուտով առ քեզ զառնալ: (ԽԵՂՈՆՔ) Փութամ Սուրբնի բարկութեան զոհ երթալու այս անսեղ մանկան տեղ (Քարջը) Բայց եկուր զրկեմ զքեզ, թէոդոր, ճըշմարտութեան սիրահարը :

ԹԷՌ. (Դառէսով հետ գերէնձնող խռովն) Զըլլայ այս ողջագուրանքը վերջին անգամ:

ԴԱՍ. Կ'ցիւ .. օ՞ն ստուապեալ եղբայրներ, երթանք (առ գերազանցուայն սրոնց հետ կը մէնէ) :



ՏԵՍԻԼ Գ.

ԹԵՇԱԴԱՐ ԵՒ ԶԱՐԵՀ

ԶԱՐ. Զարմանալի վաստավութիւն մը կը տեսանհմ վրագ , թէսոգոր . ո՞չչափ կախործիս առանձ նութենէ , ո՞չչափ տիտոր ես , կարծես թէ հիմայ պիտի գայ դէպի քեզ յոփազ մը և դքեղ յօշոտէ , քաջապահութիւր , պատմած երադդ սին երեւոյթ մ'է :

ԹԵՇՈ. Թող զի՞ն ոգոյ և արտասուաց մէջ կուզգեմ գանել սփոփանքս և ուրախութիւնս :

ԶԱՐ. Օ՛ , զարմանք , սու զը սկաւորներուն , և արցունքը կանանց թո՞ղ եթէ շարունակս այդ ընաթացք՝ զքեզ օրփարգ պիտի կոչիմ , սորնք արցունքով կը մասնին և հեծութեամբ կ'երջանկանան , եթէ տիսնես զանոնք այն վիճակին մէջ սրտայցզ ապաւչներ կը համարիս , օ՞ն մէկդի ախրութիւն :

ԹԵՇՈ. Իրաւունք ունիս , պէտք է սժամփիլ , բարեկամի մը ձայնն է որ զիս կը խանգաղասէ , ո՞հ , ի՞նչ է բարեկ ամ ը , նորա ձայնը հագւոյն բարբառն է , նորա սիրալ զգացմանց օթեւան մ'է և նորա բարեկամաշնու երգումները սիրոյ թորիներ են , եկո՞ւր ինձ ով աշխութեանս սփափանքք . քընար մը եղիր վշտերս փարատելու համար , եթէ մասնիմ գերեզմանիս վրայ ողբալու համար , եթէ տեսնես զիս երեխից մէջ , երջանկութիւնս երգելու համար , այժմ խնդրեմք որ երկնք ամրապնդներ անք այս քաջը հանգսցը , որ մեր ուրախութիւնը պիտի ըլլայ յաւլաւան :

ԶԱՐ. Այո , սիրիցիսալդ իմ թէսոգորէ , խիստ կունուխէն զգացի այս սէրս , և նոյնը արուոր քեղ կը մասուցանեմ , ի՞նչ ունեն թշուառ մահացուք տռ միմնանս , բայց մ'այն սէր :

ԹԵՇՈ. Եւ ո՞չ ապաքէն այդ սիրոյն արդիւնքն են շատ առարինութիւնք , կը տեսնես բարեկամի երջանկութեան մէջ , որ կը խնդայ և թշուառութեանդ մէջ , որ կսփափէ :

ԶԱՐ. Օրհնեալ ըլլան ուրեմն երկինք , որ կը պարզեւեն ինձ բարեկամ մը , ո՞վ տէր , Սուրենք իշխանութեան և նոյն խոկ մնոր տան մէջ տճոծ այս ծաղիկը անթառամ պահէ : Թէսոգոր այսուհետեւ զքեզ թէ ինձ եղբայր և թէ բարեկամ պիտի ընդունիմ , քանի որ հայրս կորսնցուցած եմ :

ԹԵՇՈ. Ի՞նչ կրուս , երբէք հայրդ ճանչչած չե՞ռ :

ԶԱՐ. Կրուն թէ հայրս Սուրենի , հօրս իշխանութեան առաջին տարիներուն մէջ , առնու պահճանարդն էր , յետոյ իրեն վրայ եղած տարատանութեանէ մը չլինարով ազտոիլ , և խոր մահք մօտալուա տեսներով իրայ կրատայ ձեր պալատէն դէսի լեռները , կը թողու իւր կինը , որուն վրայ նոռ վշտապին կ'անցնէ իւր օրերը և կը մեռնի ուր ուրեմնի : Խոր մահուան ժամանակ 12 տարեկան էի ես , ազնուական մը քիչ մը ժամանակ ինձ պաշտամնութիւն կընէ , բայց իւր սրային գոռող և ամրարատան ըլլալով՝ իմ վրաս չարախօսութիւններ կընէ : հօրը , չկընալով հանդարժել իրեն հետի միւս միանելու , ուստի ավանդը կը մերժէ զիս

իւր առնենէն, անկէ յետոյ այլ եւ այլ վիճակներ ու նեցայ մինչեւ որ իրրեն կալսնաւոր Սուրենի զինուորներէն բանուեցայ և քու շնորհիւդ աղասուեցայ մահուանէ, արդեօք ե՞րբ պիտի գտնեմ հայրս : Տես թէոդոր, հօրս թանկադին ընծայն է այս փայտեաց խաչը (կոսքծուիւն բանաց, և կը ցուցիւ լունի)

Թէ՛. Ենք համուռեմ զայն, ինչ հակապատկեր դուն հայրդ կը վնասուս և ես կը փախչիմ հօրմէս :

ԶԱՐ. Յայց ո՞վ է սա, որ մեզ մտիկ կլնէ . ահա կուգայ :

ՏԵՍԻԼ Դ.

ՆՈՑՆՔ ԵԽ ՀՈՎԱԻ ՄԸ

ՀՈՎ. Ասպահով եղիք, ձեր անդորրաւէտ առանձնութիւնը չպիտի խւռանի՛, քիչ մը ասած ձեր երկոց ձայնը լսելով մտածեցի թէ աստիք անչուշտ փախստական քրիստոնեայներ ըլլալու են, որոնք իրենց Աստուածը փառառուելու համար միշտ բնակութիւններէ հեռու վայրեր կլնարեն իրենց, կը զարմանամ, քաջասիրա մանուկներ, որ այսպէս քաղքէն հինգ մղոն հեռաւորութեան մը մէջ կը համարձակիք ձեր պաշտօնը կատարել :

Թէ՛. Ենոքհակալ եմք, բարի ծեռակ, քու աղոթիւ դպացմանցդ. միթէ մեղ նման և քու ճշմարտութիւնը հոչակելու համար բնութեան այս վայրի տեղերն ինկած ես :

ԶԱՐ. Միթէ այս տեղեաց խորհրդաւոր ոգի՞ն ես: ՀՈՎ. Ես պարզ հովիւ մեմ, որ քաղըին բաղմայով շունդներէն փախչելով լիրանց վրայ օրերու կանցնեմ, թշուառութիւնը մինչեւ հոս չհամնիր . եթէ հասնի, պատռատած գագաննելուս պէս զանի ալ կը յաղթահարեմ . բա՛ւ կրեցի ես ազէաններքաղքին մէջ, հոս միայն ոչխարներովս գոն կըլլամ . անոնց կաթովը կը մնանիմ. անոնց բուրգովը կպատաքարութիմ, և ասկէ մզոն մը հեռու քարայր մը ունիմ, որ շատ սնդամ հալածեալ քրիստոնէից ապաստանուրան եղած է. իմ որդիներս են իմ ոչխարներս և անոնց անմեղ հայեցուածոց մէջ կը կարգամ արաստուօք իմ որդւոյս ոգիւնեմ հակատազիրը, դոր կորուսած եմ:

Թէ՛. Բարի ծեռուկ, քու խօսքերդ զիս յուղեցին . ես ալ ունիմ հայր մը, որ իմ երանութիւնս կը գորմայ, որ իմ պաշտօն Աստուածու կ'արհամարհէ սոսկալի վրէժմնդրութեամբ :

ՀՈՎ. Անգութ հա՛յր, չդիտեր ուրեմն թէ ծնողք մը իւր որդւոյն նախալսնամութիւնն է . ա՞հ. Ես կեանքս կուտայի եթէ վերջին անդամ տեսնէի զաւակս, որն որ օրորոցի մէջ համեցած եմ. ով երկինք . պիտի չնորհե՞ս ինձ այդ միսիթարութիւնը :

Թէ՛. Անշուշտ պիտի զանիս զանի. ունի՞ս նըշան մը որով հանչնաս :

ՀՈՎ. Զիմ յիշեր, միայն փոքրիկ զարդ մը, որ բարեկամ մը ինձ տուաւ . և ես չկարնեալով վրաս պահել, վասն զի զինուորական ծաւացութեան մէջ

էի . և միշտ խիստ խուզարկութեանց կենթարկութ-
ուզեցի նորածին մանկան վզէն կախել . . և այն
փոքրիկ զարդը, այդ այնչափ գրաւշութեանց առար-
կայն փայտաց խաչ մ'էր :

ԶԱՐ. Ա՛հ, ի՞նչ կըսես, հայր իմ (Քիրէլ կը նդա-
ռէ) :

ՀՈՎ. Դո՞ւ, իմ որդի՞ս, ձշմարի՞տ է, ո՛վ եր-
կինք (Քրէտառակեւլ) :

ԶԱՐ. Տի՛ս ահա այդ մեծագոյն զարդը . մեր
երջանկութեան պատճառը (Քուբժէր կը բանայ) :

ՀՈՎ. Օրհնեալ է Տէր :

ԶԱՐ. Երջանիկ եմ, մինչեւ հիմայ այս խոչը
կուրծքիս վրայ կրելուս համար . ո՛հ, հայր իմ,
սիրոս շարունակ քու սիրոյդ և գորովանացդ հա-
մար կ բարախէր, արդ ի՞նչ երջանիկ բախտս, որ զմեղ
այսպէս վայրկենի մը մէջ միմեանց գիրկը կը ձգէ :

ՀՈՎ. Որդեալ իմ:

ԶԱՐ. Անշուշտ երկինք ողորմեցաւ մեզ, քու
քարայրիդ մէջ պատասպարած քրիստոնէից աղօթք-
ները քեզ երջանկութիւն բերին : Արդ յաւիտեան
միոթարէ :

ՀՈՎ. Ալ գոհ եմ, այնչափ գոհ որ մինչեւ ան-
գամ երկնային երանութիւնը չեմ յիշեր :

ԹԷՌ. Ի՞նչպէս, ուրեմն որդիդ քու Աստուծմէդ
աւելի՞ կը սիրես :

ՀՈՎ. Ոչ, ազնիւ պատանեակ, ներէ զգոց-
մանցս: (յած առ Զարէհ) Ո՞վ է այս պատանին :

ԶԱՐ. Իմ բարեկամս, որ իմ կենացս փրկու-

թեան պատճառ եղաւ և Սուրենի անողորմ սու-
րէն ազատեց զիս, իշխանորդին է, առաքինին
թէոդոր : (Հայութ յաբէանաց նշաններ կընէ առ Թէոդոր)

ԹԷՌ. Կը խնդակցիմ ձեր ուրախութեանը, ազ-
նիւ ծերուկ և առաքինի մանուկ, յարատեւ ըլլայ
ձեր երջանկութիւնը :

ՀՈՎ. և ԶԱՐ. Եսորհակալ ենք :

ԶԱՐ. Պիտի պատասպարե՞ս և զմնդ քու քարայ-
րիդ մէջ, ո՛հ հայր :

ՀՈՎ. Այսուհետեւ և իմ բոլոր ունեցածս ձերն
է, մինչեւ անգամ կեանքս :

ԶԱՐ. Ի՞նչու մահուան վրայ կը խօսիս, հայր,
ո՛րչափ վայելեցի քու տեսքդ :

ՀՈՎ. Եւ միզմէ չըսի՞՝ որդեակ իմ, պահ մ'ա-
ռաջ թէ կեանքս կուտայի՝ որդիս վիրջին անգամ
տեսնելուս, բայց զու համգարաէ, պիտի ապրիմ
զիսիզ սիրելու և Աստուծս պաշտելու համար,
այժմ երթանք քարայրը ոչխարնելը արածելու,
այժմ հոն զտնուիլս անհրաժեշտ է, կուզիմ քեզի
հետո ունենալ :

ԶԱՐ. Ոչ, ի՞նչպէս թողունք թէոդորը, վասն
զի նա Գասիոսի սպասելու ստիպուած է, եթէ այն
շնորհազարդ քահանացն չզտնէ հոս զմնդ՝ վերջին
այդր կը յուսահամի:

ԹԷՌ. Ապահով զացէք, ես մինչեւ ձեր և Գա-
պասի գալուն անվեհերութեամբ կ'սպասեմ, չեմ
գողար (Ա Քրէին Թէրէնէ և Ա Թէնէն):

ՏԵՍԻԼ Ե.

ԹԷՌ. (առաջին) Գացի՛ն, թող սիրեմ զիրար, հայր և որդի թող իրենց երջանկութեան վրայ ներս բոլոնիք հիւսեն, չեմ նախանձիր քու վիճակիդ վրայ, հեք տառապեալ. գու որ ինձ բարեկամութիւն ուխտեցիր, և զու բարի ծերուկ, զգուէ՛ քու սանդ զոր կորուսած էիր, ևս ալ հայր մը ունիմ որ հոն է (երէինը շուշնչէրջ), անշուշա ևս ալ անոր զրկաց մէջ երջանկութիւն պիտի գտնեմ: Ահ, տարօրինակ յոզնութիւնները ինձ ահա անդորր քուն մը կը բերեն, նիրհման հոս, թող Գասիսս ի քուն գտնէ . . . Աղուիթա՛, մի խոռովոք քունս տիտոր եւ բենոյթներով . . (Դեպէ իսոր կերնայ և հոն էս դնանայ էլուսիւք բաղկաց վայ դրած):

(Տեսարանը պահ մը պարապ. - Երաժշունիւն)

— 60 —

ՏԵՍԻԼ Զ.

ՆՈՅՆ և ՍՈՒՐԵՆ

(Որ իւսուծած էլյաստաջանայ առանց Թէռուրը պետնելու)

ՍՈՒ. Պիտի գտնամ զանի անշուշտ . . . մինչեւ հիմայ հարական ձայնը լսելի չնդաւ. անոր, ապերափստ որդեալի, ահ, զիս գրէմինդրութիւնն շանդ մ'ըրիր, ասկալի ողի մը, իմ հալածական քայլերս մինչեւ հո՞ս կ'առաջնորդեաւ այս միայնութիւնը գերիդմանի սարսուռ կազզէ ինձ . . . ծոնկերս կը

գեղեւին, արգեօք տակաւին շատ պիտի քալե՞մ, ո՞վ պիտի մատնէ ինձ իմ թշուառ որսա, (է՞ւ օ՛ առաջ կ'երնայ, էս ունեմէ թեոդորը և ճիւ ճը կորչակէ) ահ, և ինքն է . . . զաւակս . . . լոեցէք հոենյոյզ ձայներ, ի զուր կը պղրէք հօր մը սրտին նուրբ զգացումները Սուրէն չը լսեր անսոնց, ահա հոն է ամսելութեան մը քօդին տակ աստուածոց ժանտ արհամարհողը, ճիւազ մը, որ չնչին գործիքով մը, խաչով մը}, աստուածապետական իշխանութիւն հաստատել կը յանդզնի, իժ մ'է որ թոյն կը սրսկէ ամենուրեք, պէտք է զանի ջնջնի : կը ներէ՞ք, ով զիք, այն ծաւալման, որ անեղ հրդեհի մը պէս կը ճարակի իշխանութիւնն մէջ: Աղուիթա, բաւական խոչընդուռ եղար զու ինձ, քու մայրական գորովանքդ չպիտի կրնան ազատել քու որդիդ: Այս կարմրագեղ կերպարանքը պիտի ածգունի քիչ մը յետոյ, և սիրոյդ առարկայ ցուրտ զիտակ մը պիտի գտնեմ . . (առաջը կը հանէ և դէպէ որդուայ կերնայ): Աթէնոպոր որդիանկ:

ԹԷՌ. (առջերը կես ճը բայ) Հայր իմ . . . :

ՍՈՒ. Ջնջեցի՞ր սրտէդ մոլորութիւնը, հասկցա՞ր բանիցս զօրութիւնը, ահ, պատասխան կուզին զիք, ըսէ ինձ իմ ուրախութիւնս կամ վշտերս:

ԹԷՌ. (անակած) Կատարալութիւնը մինչեւ ո՞ւր կը տանի զեել, կուզաս սուր ի ձեռին որդւոյդ այնպիտի հարցում մը կրնես, որուն պատասխանը շատ անդամներ առած ես, միթէ ճշմարտութիւնը կը նուազի, միթէ քրիստոնէութիւնը կը խորտակի՝ մարդկացին զոր զանդ մը չէ նա, որ հարուածի մը

Փշրի, այն ճշմարտութիւնը, որ կը տիրէ վրաս, կը ծիծաղի անմոռութեանդ վրայ : Ահա Թէոդոր կը միրածնի իւր երանութեան մէջ և չնշմարեր իւր հայրը որ ձեռքը սուր ունի :

ՍՈՒ. Ուրիմն կը մերժե՞ս հօրդ քեզ ընծայած առաւելութիւնները, վիտցած ըլլաս, որդեակ իմ, որ զքեզ քիչ ատենէն յաջորդս պիտի լնեմ, եթէ այդ յիմարութիւնդ թօթափիս, պիտի հաչակեմ թէ Աթէնոդոր աստուածոց և ժողովրդեան միրելի պիտի ըլլայ, և բախտին կործանումը նա պիտի կանգնէր զթութեան դիւցազն մը պիտի ըլլայ . փառաւոր կեա՞նքը կ'ընտրես թէ նախատալից մահը, խօսէ օ՞ս :

Թէ՛. Ի գուր խաբելու կ'աշխատիս զիս, հայր, քու կարծեցեսլ լիութիւններդ շատոնց արհամարհել սորված եմ, քեղի ըլլայ հրճուանք, ես տանշանք կընտրեմ, քեզի ըլլայ իշխանական ծերունին ես տառապելոյն ցնցուին զգենում, զի այն տանշանքները և այն ցնցուաին վաղընդ վոյթ զիս երկինք կը տանին, յիմա՞ր կը կոչես զու նա որ իւր փառաց և երանութեան պատմուհանը կը յօրինէ, ապօ՞ւշ կը կարծես զանի, որ իւր անարդանաց շըզթանիք կը կրծէ, և անզգա՞յ կը համարիս զանի որ իւր փէժը կու զէ լուծել աշխարհէն . . . ճշմարտութեան մը համար ահա կը տառպալին զիք, Թէոդորի և նմաննեաց ակմամբը ահա կը ժպափն երկինք, և իրենց ժպափը մարտիրոսաց արեան մէջ կանդրադարձի և գոհութեան երգեր կը լուուին հրեշտակաց ընտրաւասներէն, և դ ու զիս, անդութ հայր, կը

զիկե՞ս զիս անոնց բազմազուարձ հրապորներէն :

ՍՈՒ. Ուրիմն չի՞ս լսեր քու հօրդ ձայնը, չես թափանցեր անոր գորովարյզ զգայմանց, զթա անոր ազատէ զինքը տախնապներէ, ըսէ իրեն թէ նախնեացս հաւատոքը կը պաշտմէ, այդ խօսքը իւր և քու փրկութեանդ պատճառ պիտի ըլլայ :

Թէ՛. Քրիստոնեայ իմ :

ՍՈՒ. Անգո՞ւթ . . . (աչէրը ուեպէ երկինք) ներիցք, ով դիք, եթէ ձեր զրէժը յապազեցի մինչեւ ցարդ, Սուրէն ձեր զերին է յաւիտեան և ձեր հըրամանաց հըրւ, ահա կը պայմի փոթորիկը, կը փայլատակէ շանթը, կիշնայ հարուածը և Աթէնոդոր կանչչանայ : (Կարառզաւնեամբ Սուրէն թէոդորէ կը բայց կը բայց էնէ, և բայց էնէ ճաղէրէն և կը զարնէ) :

Թէ՛. (Տահամերէ յայնազ) Երջանի՛կ իմ . . . մը նաս բարեւաւ, հայր իմ (կը մեռնէ) :

ՍՈՒ. (Քայլադ ինդունիւնին) Ա՛հ, մեռա՛ւ :

(Զէտ վարէնյին)



բժշկութեան, ուխտատեղի մ'է այս հանգստարանը
(Աջ կողմէն և եղանակ հայութ և Զարբեն) :

ՎԵՐՋԱԲԱՐ

Գիշեր է... Սեղեմնաւտի ձորակը... Աջ կողմը շիրմանձեւ
ժայռ մը որուն վրայ խաչ մը կը բարձրանայ... Ազուիթա
շիրմին առջեւ ճնշագրած կ'աղօթէն... Երածշութիւն :



ՏԵՍԻԼ Ա.

ԱՂՈՒԹԻՇ (առանձին) Օ՛Ն, ծայնակցեցէք, զիշե-
րային ողինսեր իմ ողբացս, զոր չորս տարբիներէ
ի փեր չեմ գաղրեր այս շերմին վրայ թափիլէ, Թէ-
ոդոր, ինձմէ առաջ կամսխեցիր զուարթնոց օթե-
ւանը երթալ, գոնէ զթա նուազիալ աշերուս և
փակէ զանոնք յախտենսական քնով, զրկէ զթու-
թեան հրեշտակ մը, որպէս զի առ քեզ զիմեմ շու-
տով, այս երանութիւնը՝ որուն նախներգանքը հոս
երգեցիր, այժմ կը վայելես լիովին, զու, ով տէր
հրաման տուր զեկող պաշտող թէոդորին, առ իս
գալ միանգամե գրկախառնիլ, ո՞հ, կը դողդոջեմ:
(ո՞րդէ ի՞նչնէ) Յայց ինչ ոտնաձայններ են ասոնք,
հակառակ տեղոյն ամայութեան և զիշերուան մը-
թութեան միշտ խունուընթաց կը զիմեն հոս... .
ի՞նչ ընելու կուգան, ուխտապահ քրիստոնեաններ
աղօթելու, իսկ անոնցմէ տկարները և անկարները

ՏԵՍԻԼ Բ.

ՆՈՅՆ, ՀՈՎԻԷ և ԶԱՐԵՀ

ՃՈՎ. Միշտ զքեղ հո՞ս պիտի զտնենք, սպա-
ւոր մայր, միթէ չե՞ն բաւեր այսչափ ժամանակա-
ուան թափած արցունքներդ, զիշերային լոռութեան
մէջ ի՞նչպէս չեմ գողար ամայի տեղ մը :

ԱՂՈՒԹԻՇ. Ամսոյի կը կոչես այս վայրը, քանի որ
հոս կը հանգչի թէոդոր, նորա ողին միշտ կ'ընկե-
րանայ ինձ հոս և կը պատմէ իւր վայելած երա-
նութիւնները :

ԶԱՅ. Սրտառուչ տեղ մ'է այս վայրը, երբ վեր-
ջին անգամ հոս ախսանք զանի, ի՞նչ սրտայուզու-
թեամբ կը խօսէր, կարծես թուչելու մօտ հրեշտակ
մ'էր :

ՃՈՎ. Թէպէտ այս վայրը մեր երջանկութեամն առ-
ոիթ եղաւ, զի այս վայրը իմ որդիս պարգեւեց.
բայց ինչ օգուտ. — Ո՞հա նոյն պահուն նախանձու-
թառուած մը իրեն կոչեց մեր սիրելին թէոդորը :

ԱՂՈՒԹԻՇ. Անձկալի որդեսկի:

ՃՈՎ. Շատ անգամներ ես ալ թէոդորի կորըս-
եամբը կը մոռնամ ամեն բան, կը նետեմ արինգու,
կը թողում քարայրս և կուգամ հոս անոր վերջին
հետքերը որոննելու : Երբ անգամ մը քայլամոլար

հոռ ընթացայ , տիսուր լուռվիւն մը կը տիրէր
այս վայրը , ծօտեցայ այս առուակին , ուղեցի
պապակու անցնել հոն , և ի՞նչ գանեմ :

ԱՄԷՆՔԸ. Ի՞նչ , արդեօք ճիւաղ մը :

ՀՈՎ. Ոչ , այլ ճիւաղի մը գործիքը , սուր մը
որուն վրաց գրուած էր , Սուրբնի Սալահունեցաց
իշխանին : (կը համեւ սուրբ) Այս հրաշափ գործիքին
համար շատ հիւանդներ կը դիմեն առիս և
իրենց ակարութիւններէն մերկանալով՝ կը մեկնին
ինձմէ , օրհնելով թէոդորի յիշատակը և իւր Աստ-
ուածը :

Ա.Ղ.ՈՒ. Մտիկ ըրէք , այս կողմէն ուսնաձայ-
ներ կը լսուին :



ՏԵՍԻԼ Գ.

ՆՈՅՆՔ և ՍԻՐԱՆՈՅՇ (լինուար + պատժաբախ ի՞ներէն)

ՍԻՐԱ. (հիւծեալ և նիհար) Այլ եւս կեանքը ինձ
տանջանք մ'է . . բախտը իմ հրանուանքս խլեց . . .
սէրը անողորմ յիշատակ մ'եղաւ զիս հալածող ,
թէոդոր , զի՞ս կը կանչես քու լուսափայլ առա-
գաստէդ , մնաս բարեա՛ւ տաղտափ աշխարհ , սէրը
ինձ անապատ մը կրցուցնէ զքեզ :

Ա.Ղ.ՈՒ. Դժբախտ աղախինս , երե վերջին ան-
գամ յացմանցիր ինձ քու սէրդ առ թէոդոր , զիս
գասուն մտածմանց մասնեցիր , մանկական խօլ կիրք
մը , գքեզ՝ այդպէս հիւծեց հետզեւտէ և մահամերձ
պիճակի մը մղեց :

ԶԱՐ. Անգութ օրիորդ , ի՞նչու ուրեմն մերժե-
ցիր սիրոս՝ որ քեզի համար կը բարախէր լոկ ,
բայց գո՞ւ եմ որ երկնք ինձ պարզեւեցին ուրիշ
ոչ նուազ ափելի անձ մը , հայր մը՝ որուն կո-
րունաը կողըափի ի տղայ ախոց . բայց ի՞նչու զի-
շիրայն այս կողմերը բերուած ես ,

ՍԻՐ. Գեղահրաշ բնագլում մը զիս յորդորեց
հոս գալ վասահեցնելով թէ հոս ուր թէոդորի ո-
պին կնոկէ՝ պիտի ապաքինիմ և հո , նորա կեանքը
ինձ երանութիւն էր . նորա մահը ինձ անվերջ
աղէտ մ'եղաւ : Ա՞ն , անագորոյն տարփանք , քաղցր
երազ մը , յուսալից երեւոյիշ մը թուեցար ինձ նախ ,
բայց քիչ մը յետոյ ճանչցայ քու ունացնութիւնդ ,
ամփո՞ւ խիստ շատ ուշ , զի այժմ կզդամ շիրմին
ցրտութիւնը :

Ա.Ղ.ՈՒ. Թէոդորիս երանութիւնը պիտի տես-
նես ուրեմն ի մասոյ , ըստ իրեն թէ Աղուիթա չը
պիտի մոռնայ զինքը յաւիտեան :

ՍԻՐ. Սիրուն մայր թէոդորի , մօտեցուր ձեռ-
քերդ վերջին անգամ շրթանցու :

Ա.Ղ.ՈՒ. Կը ծորէնայ անոր (մէկնուոէ) : Ահա կը
նուազի , հէք օրիորդ :

ՍԻՐ. Շունչա կ'ապասի , Թէոդոր , այժմ առ-
քեզ կը թուչիմ . . մահուան զուռը ինձ երանաւէտ
անցք մ'է , Թէոդորի արեամբ ես ալ մոլորութեանս
կիղտը մաքրեցի յանձնէ , այժմ վերջին շնչով կը
յայտնեմ ձեզ . . քրիստոնեայ . . եմ (կը մէռնէ) :

ԱՄԷՆՔԸ. Անշնչացաւ :

ԱՂՋԻՒՆ Թշուառ աղախին (հուլոյ):

ՀՈՎ. Մահահամբովը վայր մը եղաւ հոս, երանք այժմ մեր քարայրը, արգէն զիշերը բաւական յառաջացած է, երթանք հոն աղօթելու սորա ոդւյն համար և Դասիսի, այն թշուառին դոր Սուրէն բանտարկած է. զինուրք, վերցուցէք հէք աղախինցն մարմինը, որպէս զի վաղը հանգուցանենք զանի (աժնածը ին մէնին Սէրանուշի դորդարակը ցըշողաբառ):

(Տեսարանը պահ ճը պարագ .— Քիւ ճը յերայ Սուրէն ցնորդ Բաբէին հէտ ուսուրուն ին հոնե):

ՏԵՍԻԼ Դ.

ՍՈՒՐԷՆ և ԲԱԲԻԿ

ՍՈՒ. Վերջապէս հասանք, այո՛ չեմ խարութիր, այս տեղ մէկը կայ, որ ամէն զիշեր զիս կը կանչէ. ի՞նչ նայուածք, ի՞նչ կերպարանք ունի նա, լոյս հագած է կարծես, զեղեցկութեան ողի մը նա է...»

ԲԱԲ. (Բնանիքն) Դժբախտ աէր, դարձեալ յիշարութիւն եկաւ զրան:

ՍՈՒ. Հէք Սուրէն, տես ահա քու ընկերներդ, որոնք ուրուականներ են, տես Բաբիկ, զանոնք, որոնք զիմացս կեցած իրենց վէրքերէն ջերման ջերմ արիւն կը սրոկեն զրաս. շատ աղէկ ըրի... մէկ հարուածով ամնանիդ ալ անշնչացուցի. բայց ահա երկինք կարծես իմ զրաս ափախի պատուափ լարի

պէս և նորա հրագունդերը սոսկափի երեւոյթներով գէպի առ իս պիտի թաւալին. Սուրէն, մի խոռովիր, աստուածները քու կողմդ են:

ԲԱԲ. (Բնանիքն) Ինչ սնոսի միկիթ արութիւնները

ՍՈՒ. Բայց ինչ է այս, ո՞վ է սա հերարձակ կինը, ի՞նչու կուլայ, անշուշտ կորուստ մը ունի. լսնող կնիկ, ընաւ տրամիր չզիտիր, միթէ ի՞նք սպաննած է իւր որդին. ո՞հ, ինչ անսիլ, հաւատաւոր կին մ'է. ահա որդւոյն գերեզմանը կը վազէ, գերեզմանը կայլափոխի և սրբութեան մասուն մը կը դառնայ, հոն այդ կինը կ'աղօթէ և ծառայութիւնն կինէ. ո՞վ է արգեօք դա: Բայց զու չես խօսիր, ով կին, և գէմքդ ինձ չես դարձներ, միթէ ես եւ զու թշուաւութեանդ պատճառը, ահա շարժում մը կինէ, ինձ դարձաւ, ո՞վ է արգեօք նա, ահ Աղութան է, դարձեալ զուն անդութ, թող որ կատալութիւնս յագեցնեմ; (առու կը հոնէ) սպաննեմ զքեզ, այս անդամ չափափ խալսուս ձեռքէս: (Բաբէին զըս յարձակելու հելոյ, Բաբէի ժամանակ կառնեայ փախէլու):

ԲԱԲ. Գոնէ կեանքս աղասիմ (և է՞մի՞լ):

ՏԵՍԻԼ Ե.

ՍՈՒՐԷՆ (առանցքն, Քիւ ճը յերայ Դասիսո)

ՍՈՒ. Հազիւ աղատեցար ձեռքէս բայց անշուշտ օր մը քու արեամբդ ալ սուրս կը լուսամ. ես միշտ յաղթող եմ. բայց ի՞նչ տարօրինակ երեւ

սոյթ լոյս կը փողփողի առուակին ալեաց մէջէն ,
միթէ ջրէն լոյս կը բզիսի , (լցուր կենեն առուա-
կն) միթէ այդ լոյսերը զի՞ս պիտի այրեն , բայց
ինչ ըրի ես (կույա) լա՞մ ես , ի՞նչ յիմարութիւն ,
այդ լոյսերը անշուշտ նորա դագաղին ճրագներն
են , նորա գուարթ օրերն , զորս ես ընդհա-
տեցի . ծշմարիտ հօր մը պարտքը կտտարեցի ,
ինչ կ'ընէ հայր մը , որդին սիրելու տեղ , անիծել
գգուելու տեղ , գետինը գարնել , ներելու տեղ՝ խեղ-
տել , ըրի՝ ես այսպէս , վրէժինդրութիւնս լիուլի
կշապացած է , քիչ մը հանդշիմ (+ իւ մը քեռնէ վրայ
ժամանակ կըլլայ , պահ մը յերոյ շարհուրած ոռոտի կենէ ,
այս միջոցին դառնու կ'երևանոյ դեռի նորը) տիսուր
պատկեր , միշտ զիս պիտի հայածէ ո՞վ զիտէր թէ
յաւիտենականութեան պատուարներէն անդին ալ
պիտի հնչէ իւր կտտաղի ձայնդ :

ԴԱՍԻ. (Ծննիքէն) Հազիւ ազատեցայ բանտապա-
հին բարեսրութեամբ :

ՍՈՒ. Ահա արեան հեղեղ մը առուակին ջուրը
կը կարմրէ . արտասուաց կայլակներ կը ցայտեն
ձորակին կազերէն , ո՞րուն են այս արցունքը . քրիս-
տոնաներու : ինչ գեղեցիկ բախտ , զից վրէժ-
ինդրութեան միջնորդ մը եղայ , խորտակեցի այն
ամբարդակը զոր ամպարշտութիւնը կը կանգնէր
աստուածոց բաղնաց դէմ , բարձրացուցի Անահտայ
մին ճակատը :

ԴԱՍ. (Ծննիքէն) Տակաւին չկշտացար զիշատիչ
վազր , միթէ այսպէս կը պատկուին քու ջանքերդ .

ահա քրիստոնէւթիւնը սաւառնաթեւ կը տարս-
ծուի ամէն կողմ , և քու իշխանսթիհանդ երկիր-
ները խանձարուրք կըլլան անոր : (Ցեարտանը է՛ւլէ
և Սուրբնէ իւ հոտենայ)

ՍՈՒ. Ա՞ն , գարձեալ դո՞ւն , ո՞վ կը դրկէ զքեզ:
ԴԱՍ. Քրիստոնէից Աստուածը , նա որ մինչեւ
հիմայ քու ջանքերդ ոչնչացուց , նա որ իշխանու-
թեանդ հիմունքը դուզացուց , նա որ սուրէդ ա-
րիւն կաթեցուց , սրտէդ՝ հառաջներ , աշքերէդ
արցունք խլեց , չճանչցա՞ր զանի տակաւին , քը-
րիստոնէից Աստուածը :

ՍՈՒ. Նախատի՞նք , անողո՞րմ , չտեսա՞ր ի՞նչ-
պէս զոհեցի քեզ նման անմիտները :

ԴԱՍ. Այդ մահը երկնային ճամբայ մ'է , տես
երկնայը , Սուրէն , այս աստեղազարդ կամարին մէջ
կը թաւալին քրիստոնէից սպիները և որք կը հրա-
ւիրեն զիս երթալ իրենց , ինչ քաղցր է փողփողել
հոն . Աթենուեր զիս կը հանչէ :

ՍՈՒ. Ա՞ն անիծեալ , ի՞նչ անուն էր որ բերնէդ
թռաւ , ուրիմն զգա՞ գուն ալ հարուածս (անոր իւ-
րա կ'ը յարձէն , Դառնու դեռի շեքն կառշաւէ , ուրիմ-
ն անժ ջային և թէն դորի Ուրուսիանը կենէ) :

ՈՒՐՈՒՍԻԱՆ. Գեռ պիտի խռովի՞ս զիս , անօ-
րէն , չե՞ն բաւեր հարուածներդ և կուգաս երա-
նական քունս խռովիլու , կուգաս տիտուր յիշա-
տակի մը մոխիրները յուզելու . ա՞ն եթէ կը համար-
ձակիս , զարկ գլուխդ շիրմիս քու կորստեանդ
համար . սոսկա , աստուածներդ պիտի կործանին
այժմ և նոցա աւերներուն վրայ պիտի բարձրանան

որ հներդութեան տաճարներ, զարկ տակաւին,
զարկ քու թշուառութեանդ համար, զարկ քու
յիմարութեանդ համար. բայց լսէ յաւիտենից
վիրուը, ասոուածները պիտի կործանին :

ՍՈՒ. Ահ, ոչ չեմ ուզեր տեսնել քրիստոնէու-
թեան յաղթանակը, ուրեմն աւելի աղեկ որ մեռնիմ
հոս տակաւին քու չարագուշակ խօսքերդ չկտա-
րուած : Էւ շուրջէ ինտիմուը)

Ուրասականը կանեւուանայ

ՍՈՒ. (Զառանցե, ով) Միթէ կարելի՞ է այս ահա
ստուերներ կանցնին առջեւէս . . . քրիստոնէու-
թեան զրուը ձեռքերնին . . . ահա մօտաւոր ապա-
գալն վարագոյրը կը բացաւի. ո՞վ է այնի չտեսնեմ
Աթենողորն է . . . ուրախութեան ձայներ կը լսեմ . .
թո՛ղ իմ անէծքներս ալ անոնց հետ խառնուին .
անիծեալ ըլլաք . անմիտ քրիստոնեաներ, անիծ-
եալ (իւ մւանէ)

ԴԱՍ. Ահա ճիւազ մը կը դալարի առջեւս,
անշնչացաւ . . . այսպէս պիտի կործանին կուռ-
քերը և քրիստոնէութիւնը պիտի տարածուի ա-
մէն կողմ։ Թող ուրախանաց ամեն ոք, զի ահա
չշարառութեան դարագլուխը եկաւ և

ԶԻՒ վարդոյը

ԱՅԵՑ

ՀՀ Ազգային գրադարան



NL0246441

